

ՀԱՅԻ ԱՃԵՄԱՆ

ՍԳԱՊՈՍԿԵ

Ի ԹԻ ԱՆ Ի Ի

(Պատկերազարդ)



ԹԻ ՖԼԻՇ
Տպարան Ն. Աղամեսի, Պոլից. 7
1916

ՍԳԱՊՈՍԿԵ

Ի ԹԻ ԱՆ Ի Ի

Կազմեց և Հրատարակեց

ՀԱՅԻ ԱՃԵՄԱՆ

«Մահ իմացեալ՝ մահ է, մահ
ոչ իմացեալ՝ անմահութիւն է»:
Եղիշե պատմագիր

լ

ԹԻ ՖԼԻՇ
Տպարան Ն. Աղամեսի, Պոլից. 7
1916

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

Դանի 1915-ի Ապրիլին հերոսամարտի նախօրեակին (ՅԱՊԻԼ ուրբաթ) Հայոց-Ասրի Նիրե զիւղի մէջ, իր երեք անձնուէր և կարին զինակիցներու (Վահան, Պողոս, Միհրան) հետ, սուր և նենգ դաւադրութեամբ մը զազան թշնամիի կողմէն, սպանուած մեր ռազմիկ-հերոս և զայուն քանաստեղծ, Նարարադի տոփիծասիրտ լեռնարդու, Խշանի վեն և անմոռաց յիշատակը յաւերժացներու համար լոյս ընձայեցի այս գրքոյկը:

Իմ խորին և սրտագին շնորհակալութիւններս կը յայտնեմ այն ամէն ընկերներուն և ծանօթներուն որոնք իրենց բարոյական օժանդակութեամբ և յօդուածներով, սիրայօժար կերպով արձագանք տուեին իմ դիմումին:


Մասնաւոր շնորհակալութիւններս նաև նահատակ ռազմիկի սպաւոր այրիին, տիկ. Ռիբանուշին, որ սիրով իմ արածդրութեամ տակ դրաւ. Իշխանի, յիշատակարաններ, քանի մը ոսանաւորներ և նկարներ: Խոկ սիրելի հայրենակիցն Բարունակ Կապոտիկեանը սիրայօժար կերպով հոգ տարաւ և օժանդակեց ինձ յօդուածներու ընտրութեանը մէջ:

Իբրև առաջին փորձ գրքոյկս հարկաւ ունի իր պակասաւոր կողմեր, որու համար յարգելի ընթերցողներու ներողամառութիւնը կը խնդրեմ:

Թիֆլիս 1916 Փետր.

Հայկ Տ. Ա. Աճեմեան

.....



ԶՕՆ

ՎԱՆԻ ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Դու, որ Կարմիր Ապրիլին, պատնէշներու վրայ և խրամներու մէջ դիւցազնաբար կուրծք տուիր անարդ և արիւնուուշտ թշնամու մահաբեր գնդակներուն և կատաղի գրաններուն՝

Դու, որ խիզախս ու քաջարի զաւակներովզ յաղթականօրէն՝ դիմադրելով տարար քո փառաւոր ու պանծալի յաղթանակը՝

Քեզ, Հայ ժողովուրդ, քո սուրբ անուան և հերոսամարտին քաջարար նահատակուած քո ռազմիկ—կորիւներու—Շլունի խիզախս կեանեով դաժան մահր նեզնեցին եւ նպաւտ մահով մեր սեւ կեանին փայլ տուին», — պաշտելի անմոռաց և կարմիր յիշատակին իր այս գրքոյկը կը ձօնէ՝

Կազմող

Ի Շ Ա Ա Ն

(Նիկոլա Միքայելիսի)

Իշխանը, իսկական անունով Նիկօլ, ծնած է 1882 ին՝ Ղարաբաղի Գառամի գիւղին մէջ: Հայրը՝ հարուստ գիւղացի մը, թէկ անգրագէտ, բայց աշխարհ տեսած մարդ (կը պարապէր ընկուղի տախտակի վաճառականութեամբ) իր տղան ուսման կուտայ Շուշիի թեմական դպրանոցը:

Բնականէն սրամիտ և հարուստ ընդունակութիւններու տէր Նիկօլը, իր ընկերական շրջանին մէջն է որ կստանայ այն ոգին և գաստիարակութիւնը որոնք յետոյ զինքը ձգեցին Ղարաբաղի լեռներէն Խշտունեանց սարերը: Շուշիի թեմական դպրոցի աշակերտներէն ընտրելագոյն մաս մը, ի մի համախմբուած՝ կը հրատարակէր «Կոկրի» անուն ձեռագիր թերթիկ մը, որու աշխատակիցները յետագային դարձան յայտնի գրագէտներ և գործիչներ, ինչպէս օրինակ՝ Բասենի համակրելի գործիչ Մենակը (Եգոր Առըստամեան), Խսաջան (զոհ գացած Կարսի ոռոմբի պայթումին չորս ընկերներով), Թորգոմ (Թուման Թումեան) սպանուած 1904 օգոստոսին Օլթիի մօտ սահմանագլխի վրայ, երբ 60 հոգանոց խմբի գլուխն անցած Սասունին օգնութեան կերթար, Վանի յայտնի գործիչ Արամը, Ալ. Ռուբենին, Ն. Սարգիսեան և այլն:

Բնականէն ըմբուս և անզուսպ պատանի Նիկօլը չը կրնալով տոկալ այդ շրջանին թեմականի մէջ տիրող թեսնիկ վարդապետեան ոչժիմին՝ դղրդալի սկանդալով մը գուրս կուգայ դպրոցէն, կանցնի երկան ու կը մըտնէ այն տեղի թեմականը. հոն ալ նոյն սկանդալ աւարտական քննութեան ատենը:



Խորաց

Այսուհետև Նիկօլը կանցնի կարսի շրջանը յեղափոխական պրոպագանդիստի ցուպը ձեռին. շատ չանցած իր հոգեկից ընկեր Մենակի հետ կը գտնենք Նիկօլը 1903ի գարնանը Բասենի գեղերուն մէջ: Բասենցիները Մենակի անմոռաց անունը յիշած ատենը չէին մոռցած նաև իրենց Գրիգորին (այս անունով էր նա երեցեր հոն). Ես տեսայթէ ինչպէս 1913 օգոստոսին՝ Թախանձանքով կը լինի բարեկան կումբեանէն որ Իշխանը Բասէն դրկեն, չէ որ Վանը գործիչներ շատ ունի, իսկ իրենք բոլորովին առանց մարդու են մնացեր....

1903ի աշնան՝ երր թանի և նէվրուզի խումբերը Սասունին օգնութեան կերթային, Գրիգորը ուղարկւեցաւընդառաջ խումբերը առաջորդունելու. ապա ինչպէս, յայտնի է տեղի ունեցաւ հւզվերանի և Գոմաձորի հոչակաւոր կոիւները. քիչերը ապաւեցան և ատոնցմէ մէկն էր Գրիգորը: Սա՝ խումբ մը ընկերներու հետ կը յարձակէ թիւրք ձիաւոր ժանդարմերու վրայ, և սպաններով անոնց, ձիերը հեծած կը քէչ գէտի սահմանագուլիք և կազատի:

Բայց Նիկօլի ուղմատենչ և անզուսպ հոգին չէր կրնար մալ երկրէն, արիւն և արցունքի մէջ խորովուղ երկրէն հետու. աանկանայ մարտիրոս ժողովուրդը նոր զուեր, նոր սղչակէններ կը պահանջէր, հայոց բազմաշար դատը, անտակ կարասի պէս նոր արիւն կուգէր:

Մօտ տարի ու կէս առաջ Վարդէէսը ձերբակալած էր Վանի մէջ և անոր փոխարինելու համար ճամբայ ելած էր Կոմոր (Վ. Փափագեան). Նիկօլն ալ միացաւ վերջինիս ու 1903ի ուշ աշնանը մենք կը գտնենք երկուքին Վասպուրականի մայրաքաղաքին մէջ:

Մինչ Բժիշկը (Վ. Փ.) քաղաքին մէջ մըջիւնային աննկատ աշխատանքով կը պատրաստէր ապագայ մեծ հըրդենի սկզբնական կայծերը, Իշխանը (Նիկօլը այդ անունով մտաւ Վասպուրականը) թողնելով քաղքի համեմատաբար խաղաղ մթնոլորտը, անցաւ գաւառ:

Իշխանի երմումէն առաջ Վանի գաւառները բոլորովին մոռցւած էին գրեթէ, 90-908 պատահաբար այդ գաւառ-

ները շրջած էին Պետօն, Վարդան և Միքօն. գիւղերու վրայ մեր առաջին շրջանի գործիչները նայած են իրք ուտեստ, ապաստան և ուղեցոյց տւող վայրերու: Յեղափոխական պրոպագանդը այն տեղ շատ հարկանցիօրէն էր մուտ գտած: Իշխանը առաջին կը լիայ որ լրջօրէն հիմ կը դնէ մեր գաւառական կազմակերպութեանը:


Անքեղ և անմօրուս այդ ուղմիկը գլուխ անցած հասակաւոր և փորձուած զինուորներու կը լիչ Հայոց—Զոր, Շատախ, Գաւաշ, Մոկս, Կարկառ և Կարձկան. սարսափի կը մատնէ քիւրտ բէկերը, աղաները և պետական պաշտօնեաները, կը զինէ ժողովուրդը, դպրոցները կը հիմնէ և կարճատես շրջանի մը մէջ կը յաջողի հասցնել յեղափոխական առանկան սերունդ մը:

Այսպիսի պայմաններու մէջ, ինչպէս կըսէ Արամը *) շամենազարմանալին այն է որ նա ժամանակ կունենայ ինքնազարգացմամբ զբաղելու, և կրնամ ըսել որ Իշխանը աւելի շատ բան սովորեց ատով քան դպրոցին մէջը: Արդարեւ Իշխանը իր գրւածքներով, դասախոսութիւններով և յայտնած առողջ դատողութիւններով, բազմակողմանի զարգացած երիտասարդի մը տպաւորութիւն կը թողուր. այնուհետև արդէն հետզհետէ Իշխանի զարգացումը աւելի և աւելի կատարելութեան հասաւ:

1904 ին Սասնոյ մարտիկները Անդրանիկի, Գէորգ—Զաւուշի, Մուրատի և Սեպուհի առաջնորդութեամբ նաւով Ախթամար էին եկած, այնտեղ ընդառաջելու գացին նաև Իշխան և Բժիշկը, կառավարութիւնը մատնութեամբ տեղն իմանալով նաւերով կղզին պաշարեց և սկսաւ որմբակոծել, բայց խումբերը անվաս' դուրս եկան և խոյս տւին:

Իշխանն ալ իւր իմբով անցաւ դարձեալ գէպի Ռշտունեանց լեռները, Նարեկ գիւղը գտնւած ատենը պաշարւեցաւ հարիւրաւոր քիւրտերէ և զինուորներէ. կատաղի կուէ մը ետքը ճեղքելով թշնամիներու խիտ շղթան բազմաթիւ դիակները փոելով կանցնի լեռները: Քիւրդեր այդ անունը սար-

*) Տես «Աշխատանք» 1915 № 221. թ.



Ե Ա Հ Ա Յ Ա Ր Ե Լ Ի Ւ
Բ Ժ Ա Մ Ա Ն Ի Հ Ա Ր Ե Լ Ի Ւ

սափով կը լսէին, իսկ հայ գեղջուկը առանձին հպարտութեամբ մը բերան կառնէր իշխանի անունը. երգեք կը հիւսէին ժողովրդական հերոսի շուրջը «Առւն եկաւ, քափաւ կազար,*») Խօխան եկաւ, ձեռքը մավիզար, վայ լէ լէ լէ, վայ լո՛ լո՛ լո՛ լո՛:

Միաժամանակ իշխանը կը թղթակցէր Ամերիկայի «Հայրենիք» ին. ուզմի երգեք կը գրէր «Թրոշակ»-ին, վիճակագրական և տեղագրական ուսմասիրութիւններ կը պատրաստէր Լեռնապարի ***) շրջանի գաւառներուն:

Բայց իշխանի գործունէութեան ամենակարևոր դըրւագը եղաւ Ախթամարի դպրոցը, որու մասին երկու խօսք ըսել աւելորդ չէ:

Ախթամարը թէև Հայաստանի ամենահարուստ վանքն էր իւր լայնարձակ թեմով ու իր իրաւասութան տակ զըտնուած վանքերով, բայց դարեր շարունակ այդ հարուստ աղբիւրները կամ քիւրտ բէկ-աղաներու գրպանն են մտած և կամ Կաթողիկոսներ են իրենց տակը դրած. տիրահըռչակ Խաչատուր Կաթողիկոսի մահէն յետոյ Արսէն վրդ. Մարգարեանն էր կաթող. տեղապահը. տարիներ չաբունակ այդ վեղաբաւոր ըանկօնարու և քսահաճ վերաբերւած էր Ախթամարի հսկայական կալւածներու հետ, իրեն նողաակը զրած էր կաշառքներով և փէշքէշներով իր զիրքը ամբացնել ինչպէս իր նախորդները, ու հարուստ Ախթամարը 10-12 հոգանոց մոնթանոց մը միայն կը պահէր: Դեռ 60-ական թւականներուն՝ մեծ հայրենասէր Խրիմեանը փորձեց Ախթամարը դարձնել իր արծւարոյն՝ Վարագին ձեռնամուխ լինելէն առաջ, բայց չը յաջողեցաւ. մութ տարրերը շատ էին ուժեղ, և այդպէս ալ մնաց մինչև որ իշխանի ձեռքը մաքրեց այդ Աւգեան ախոռը: Արսէն վարդապետը սպանւեցաւ, որովհետեւ իր բազմապիսի խոստովանելի և անխոստովանելի մեղքերու հետ մէկտեղ գաղտնի կերպով լուր կուտար Ռստանի գայմակամին կամ Վանի կուսակալին Ախթամար կղզեակին մէջ ապաստանող հայդուկներու մասին:

*.) Տերեւ: **) Այդպէս կանւանէիք լեռնային շրջանի գաւառները:

1904 թ. հինգեցաւ Աղբամարի զորոցը և շրջանը իր ներքին կարգ մը անհանոյ բարդութիւններուն և խիստ հարժառութ շրջանին՝ ամբողջ սերունդ մը արտազրեց. մարտիկ. պրագէտ. ուսուցիչ. որր ամբողջ նորին առաջուած էր Իշխանի ողով և իդէալներով. յիշենք այստեղ այդ սերունդին Առն Շաղօհանը յայտնի խմբապետ և մարտիկ). Մինան Զաթօհանը (զաւառական երախտաւոր զորդիներէն մին, մնուած հմէքածնի մէջ). Արտ. Բարս. (մեր ամենապատրաստած գաւառացի ուսուցիչներէն մին), Տիգրան Շատախից (ուսուցիչ. սպանւած Շատախի կորիւներուն) կարկասի տեսօրիստներ Արշակ և Գրիգոր. և այլն: Վաղամեռիկ Բաֆայէլ Երիցեան ու Յովսէփ Խլզաթեանն ալ Իշխանի աշակերտներէն կրնանք համարել, քանի որ յեղափոխական-մարտական զաստիքարակութիւնը անկէ էր որ սուցան ամենէն աւելի:

Իշխանի պատրաստած առնական սերնդի մասին պատկերը ամբողջացնելու համար յիշենք, նաև մեր ժողովրդի ծոցէն գուրս եկած խմբապետներ և զինուորներ, որոնք տարիներ շարունակ Ծառունեաց և Կարկասի լեռներուն վրայ շարունակեցին իրենց սիրելի Վարպետի պակաս թողածը, ինչպէս Ոզմեցի Լաթօն և Սարգիս, Սոկացի Թաշուն, Համբարձում և Գրիգոր, Շատախից Ղարիբ, Գաւաչցի Ասպօն և Միօն, Կարկասի Եղիշ և Գալուստ Լայլն և այլն:

Ակթամարի զպրոցը ամբողջ հինգ գաւառի՝ ուսուցիչ, հասարակական գործիչ արտազրող շտեմարանն եղաւ, վանքը աշխարհականացաւ, զեռ համբաւեան օրերուն այստեղ հիմք դրւեցաւ սահմանադրական մարմիններու, առևնալու էր թէ ինչպէս խօզաւոր և ապ-ապիկ հագնող գիւղական պատգամաւորները կուզային Ակթամարը՝ իրենց շրջանի ձայնը ներկայացնելով և իրենց ուրոյն պահանջները դնելով...

1907 ի սկզբին, Վիեննայի մէջ կը գումարէր Դաշնակցութեան Խ-րդ ընդ. ժողովը. Իշխանը՝ Արամի և ողբացեալ Համազասպ Բաղէցցեանի հետ, հոյ վարչացած

էր. Արամը իսկոյն վերագարձաւ. իսկ Իշխանը նոյն տարւայ նոյնեմբերի սկիզբը. երկու ամիս ետքը պայթեց Դաւոի անելի զաւաճանութիւնը (1908 Յունիսը. 24-ին,) որուն նետեց զժոխային շրջան մը Վասպուրականի համար: Նոյն տարւայ մայիսի 5 ին երբ Արամը իր 20 ընկերներով ձերբակալւեցաւ. Իշխանը ապաստանած էր լինսիրը, որուն յետոյ միանալու գացին Սարգիսը ու Բժիշկը իրենց խումբերովը. ամիսներ շարունակ Իշխանը բազմաթիւ ընդհարութեր ունեցաւ զիրենք նետապընդող Զալալ փաշայի և իր պաշտօնակիցներուն նետ. մինչ որ եկաւ 908 ի Յուլիս 10ը իւր «Օսմանեան սահմանադրութեամբ»...

Վանի գործիչները Սարգիս, Արամ, Բժիշկ, Վահեան և ուրիշները գործով կամ այլ պատճառներով Վանէն հեռու գտնւած ատեն Իշխանն էր որ Ֆայուն կերպով կը վարէր կազմակերպական գործունեութիւնը:

Այստեղ արդար և անշատ ըլլարու համար պէտք է ըսել որ Իշխանը սահմանադրական շրջանին իր հմաքը մատով մը կորսնցուց Վանի երիտասարդութեան աշքին, որովհետ երբ մէկ կողմէն Արամներ և Սարգիսները բուն և դատար չունեին զիշեր ցերեկ. իրենց ամբողջ ժամանակը արամազրելով շինարար, ստեղծագործ աշխատանքին, Իշխանը մտած ծայրերով կը մասնակցէր յաձախ ընթացիկ այդ կեանքին, մենք սորված էինք հասարակական գործիչը տեսնել մըշա ժողովներու, խորհրդակցութիւններու. և կամ զիւղացիին հետ անոր նակայ կարիքներուն բաւարարելու աշխատանքին մէջ. Իշխանը պէտք էր շարունակէր, ինչպէս կրսեն մեղրամամիտ պէս այրել, լոյս և տարութիւն տալու համար. նա իրաւունք չուներ իր հանգստութեան մասին մտածելու...պէտք էր որ նա յառաջ տաներ գործը այնպէս, ինչպէս սկսած էր—անա տառք կարելի էր ընորոշել այդ գործիչի դէմ եղած զժգոնութիւնները, որքան որ այլազան էին անոնք, իրաւոցի կամ անիրաւ:

Եթոյ Իշխանի պահանութիւններէն զիշտուր զիծ մալ եթէ կար, այդ իւրանսիստեմ, անկապ ծրագիրներն

ու զարձեր էին. Օրոշաբ գերզով կը ճարպերե, ովհերթամբ զարձ կտէւր և ուստի միջնորդ կը ցուցէմք ինչու կը թուզ այսպէս. և իրանական գետերին մէջ. թիգորդի համազանակով հիմքեր գործ եր լու գրավելու բանական աղքանակ. լու օրոշաբախտագիր. նու լու նուար, երգի. գեղարքանապէս. բայց անոնց եր վեցի թիգորդի շատեր և անփոյթ գերզով կը մասնա ու գրանձեր. ու անթարձեր թէ՛ բանի մար տակ պիտի էր:

Իշխանի փոքրիկ գաղտնաքար մէջ արդյոք պատ
սուհում ազգութ իր աշքերն են. Աեր զատացը ըն-
կերները հնատու և պատու եւ պատմեն համառ համառ.

^{*)} *Hausbuche 1813* p. 105 nach, dass die Wiederholung der

Ու ան չորսկեմ որ մը, ոյզ սպասիք. Վասու-
րականի Խըստեր զո՞ւ գերբայ, ՏԵՅ թ Աղքա՞ն Յ թ պէտքը
Հով դր զի՞ւ մէջ տեսրդ գուազրութեան մը, ի՞ւ Յ ըն-
գերեարդ...

Վասպուրակներ կը գործեցի թոք հրաշտի հերությունը մոլովությունը իր լուսավոր պատճեններն ունի, այդ թոք բնիքները գործի և անհանու սրբածքն ունի:

Յա թիւս անմարդ զուշմեր զկափէն, մուրաց
մեր տեսնու մուրաց պրբն՝ գոտեմուց թը յանմարդ
ներու անհիմակ մարտում, անկուս հրուսմարտ, պի-
տիւս Մահ Առաջուր:

Դիմումը սպառները նույնական գր տան վերաբաշխելի է եղ, եթե հրեւր իւր ստեղծած սերնդի գեկտանի տան ցործները շարունակին այն փոքր որուն զու պայքի բարձրի շատերը, մեր սեւուր նոյրեները նոտրենքը զաւածենքու....

Այս այլ սերունդը ուժեղացած թափած տրեսի հազարերէն, ևոր ոգբ և ևոր թափ տառ մաս ուսուցիչներու լուսապայծած վեճերէն կը շարունակէ Ար պոքը Ար ու Խորը Ար Յուղը:

Գայութ իր անձն ահամք պատճ ք է հանդիպ-
նելու:

PAJARIN 1998 VOLUME 10

Pengaruh...



ՄԵՆԱԿԻ ՑԻՇԱՏԱԿԻՆ

Դաւն էլ զերկացար դէմ արևծագին,
Գոտիդ կողեցիր քո մէջքը հպարտ,
Աշբ դարձուցիր շողուն աստղերին,
Ասիր, կը հաօնեմ դեռ լոյս շըբացւած:

Եւ կեանքի բեռը դրիր քո մէջքին,
Ճամբարդի ցուպը քո ձեռքը առար.
Յոյժն էր շողչողում քո սաթ աշերին,
Եւ հղար-հղարտ էն ճամբան ընկար:

Ու սիրտդ յուսոտ,
Հոգիդ մըրկոտ,
Միշտ քայլում էիր
Քո ճամբան փշոտ:

Թալէ ու քալէ
Էն ուզին մօտէ.
Ալ-վառ շողերով
Արե կը ծագէ:

Էյ, աղիդ ախրէր, շատ ջահէլ-ջիւան! յանձնուի
Կերաւ ու կերաւ էտ անկուշտ ճամբան.
Շատերը ընկան էտ ճամբի կէսին,
Սրտերը գտուած՝ յոյսը աշերին:

ՀԵյ զախ, հԵյ զախ, հԵյ նամարդի նման
Թեղ էլ կուլ տւեց էտ անկուշտ ճամբան.
ՀԵյ զախ, հԵյ աշխարհը, թեղ էլ կուլ տւեց
Էտ աղիդ ճամբան՝ անծէր, անզախնան:

Թէ սաղ միացինք՝ ու հազար բարով
Կրցանք յաղթանակ՝ բերել մեր երկրին,
Թէ որ մեր երկրէն հազար-հազարով
Կրցանք դուրս քշել նամարդ թշնամին...

Կը դամ կը կանչեմ թասենայ դաշտից,
ՀՀԵյ աղիդ ախպէր, Ել, մենք յաղթեցինք.
Մենք դուրս քշեցինք նամարդ թշնամուն
Հազար-հազարով վրէժ հանեցինք:

Անձրեկց մաշւած քո ոսկորները
Կը դամ կը ժողվեմ՝ մէկ-մէկ, երգելով
Տանեմ կը թաղեմ Անտոքայ սարը՝
Մասուն ապահով՝ հանգչիս անխոռով:





4.m6 - Ujqbusu6

ԹԱԶՄԻԿՆԵՐԸ ՎՐԵՒԻ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՑ

Բանութեանը երեկ ու 600 տարի. երբ զբայշիք էր մեր երեկը, մեր Սիրոսը մհանը, մեր կանաքիք լոյսը մարդիք էր ու համանակն Առեւ և Գիգանցին Մեծան՝ փակութիւն մեր առջիւն:

Օրբ եկաւ, երբ բախ թէ Բանաթիւնց հայր է զիտական-
ութ, հայր է գառել լուսերը Հայուսանի գեղեցիկ Արքին.

Այս եկամ Մէկը, ցուողք ձեռքին տառ ու վշտու ուրախանքերով զնոց Բանութեան հակոսու ապահովագրելու և արեւի ուժի հաշանչները չզթույտեքեթեան Հայուսանի գիշեր հարիզունեիրու գրայ:

*Kāndamūhi, nāpāt māgma. Hā, nāpāt kāy pāt -pātānāq hā -i 28
dāpāmāqāpāmā.*

Ա եր կը բացուի Արշակոս կարմք ու ճառի կը թուր
արհանգու պայծառ մեր կը հետո Ռազմիկներ բազմութ լո-
գար զարի կը կատե և պար մեջքին և աչք շառն առա-
րան յանձ Ականթին Արք Հայրապետ կը զարդ...

Բայց համբու կերպ, կը դարձ գոյքանիկ, ուստի զառանա, չուր ուշին... Այ այսպէս որ Տէ՛, Աննանց ծառ Առաջանական թիւք։ Հայուսանակ չոյն Արքի գնահատութիւն համբու զրայ ու թիւք կախարդական կամաց առաջանակ կախերկաց անոր ճան։

Թէ առ Խոցիք ու Հազար բարձ
Կրցանք յաղթառներ թիվի մեր կոկործ.
Թէ որ մեր կոկործ հազար հազար
Կրցանք զարս ցի՞ւ համար թշունք.
Կը զամ կը կուտած Բաներ զայդից.
Եւ ապա պարուն. Եւ մեր յաղթառներ
Մեր զարս ցիցից համար թշունք.
Հազար հազարներ ցի՞ւ համարներ...

Եղիսաբետ Բայրութ ու համբարք ցուց ձեռքին. Գևորգը ու Եղիսաբետը պահ թվառութեան. Սովորա լուսութեանց այս համբարքը գոյն.


Խաչ զարդ Ապուաթեան բայրոց Դավիթ, Եղիշեակ, Կողմանք և Ապուաթեան մը թագական մէջ, զարդ ու ծափ աւագական համար, զարդ պես հայուսանք Արք համացարդին պէտք յար և պէտք յար ապուաթեան և ապուաթեան իր ծափ մէջ:

Բայց Խոզելիքը, ո թ Մայն իր մեկնաց բաշխութ
ութաց ո առջ կեց իր աշխարհական ո պիտիքիցից բա-
յուր Արքաներ խոսակցեան և Պաղապահից զբարեան. Գե-
անցաւայ Տարեկաներ. և Համար յանձնեան մէ...

Խեցի Ռազմիկը, ձեռք նորդ է պատճենութեա, բայց Ազգի սահմանային թագավորական թշնօթ Մայիս և Հունիսի գոյացութեան մէջ, կամաց յառածեականը՝ ի հաջողութեա, նշանակեականը՝ ի կարևորացածեականը՝ ի ժամ...

Խաղաղ Անդրքից բայց ուշին՝ որ իր գերեզմանը մեր սրբության մասն գտնվում որ իր Նորքը մեր Նորքը կը Անդրք առաջաւահան կազմուի որ իր արինակն ներկայ հանրությ կը չպահանջանակ գույք ակնածածները բայց՝ Ազգաւթիւն և Ազգային Բանակները...

Արեգ. որ Գայակը պատ է Հայութակի միջնադարական
բան մեջ. առաջին առ որ իր համար այս աշխարհութեան
պատճենը. Բայց Յայ ու Երկիր ու աշխարհ.



ԵՐԵՎԱՆԻ Վանական համալսարանի հեղությունը՝ գործունելու թիվունը՝ 1915 թվական

Ու հիմայ կը թուի պահ մը թէ Հայաստանը մեսաւ ու չայլ անհետացաւ իսպառ...

Կը թուի թէ Սրբի ճամբուն ինկած Ռազմիկները զոհուեցին ի զուր և իշխանը մոռցուեցաւ ընդմիջտ...

Բայց ահա Սրբի ճամբուն վրայ, զինավառ և աշխոյժ, կը քաէ կենսունակութիւնը Հայ Յեղին, ահա կը լսուի շկահիւնը չափւող սուրբերուն, ապտակի զօրաւոր շառաչը՝ Բռնութեան ճակտին, օրհասական ոռնոցն ու գետնահար անկումը թշնամիին...

Ահա Իշխանի երգերը կը հնչեն ռազմական, ահա Իշխանի սերունդը Սրբի ճամբուն վրայ՝ որպէս զոհ, ահա Իշխանի յիշատակը սուրբ՝ մեղի քաջալեր...

Խաւարը կը ճեղքուի հոն, հորիզոնները կը կարմրին շռատով, և լոյսերը կը վառուին անշուշտ՝ Հայաստանի նորածագ Արեին...

Յովի. Մլիթարեան

Երևան 1915 թեկտ.

Ս Ե Ր Ե Ն Ա Դ Ա

Ես աղօթեցի քեզ Աստուած, եւ զգացի որ մեղանչել եմ իմ հոգու դէմ...

Լոկի խոկումներուս մէջ ես իմ անզօրութիւնը զգացի. զգացի որ ես փետրաթափ Թոչուն մըն եմ մոլորուած զիշերուայ ճնշող խաւարի մէջ: Դու պատնէշն ես իմ տենչանքներուս, որի ազան աչքերով և վառուած սրտով Զարկւում եմ անդադար, ու իմ անզօրութիւնը փոշիանում անհնտ: Հոգիս ձգտում է դէպի անհունութիւնը, ազատ դէպի անսահման անծայրածիր:

Բայց քո յամառ նախանձոտ աչքերը փշրում են նրա թեևերը երկաթ:

Հսկայ պայքարի, փոթորկոտ կոռուի տենչում է հոգիս, բարութեան անկումով Սիրտս բարախում, դէպի վեր ամպերը ճախրել եմ ուզում, մա-

քուր աստղերի Շողերը գրկել... թևերս անզօր, չարդուած, թուլացած ցած գա- հավիժում:

Մեծ գաղտնիքին միտքս հետամուա զու շղարշել ես, ամուր ծրաբել ամէն բան ինձնից:

ԵՐԲԵՑ. Ինչպէս իղձուկ մուրացկան, երբեմն որպէս ըմբռստ պահածջող շեւքու ծեծում եմ դարպասը հսկայ, իմ բազուկներն են միայն թուլանում: Եւ գիշերը իւր գորչ թեկրն է փռում, ես բաց դաշտի մէջ, յուսահատ, տրտում Անարդար, այս, արշալոյսը վառ, քանի որ նրան գիշերն է ծնում, գիշերը Մայր բոլոր ոճիրի, շղթան, կապանքը լոյսի, դամբանը տենջան- բների, դադարը Տոյզի... միայն զարթօնքը ձղճիմ յղփութեան: Դու ծրաբեցիր մեզնից զաղանիքը հսկայ, գիշերուայ խաւարով, և մանուամք սահման գրիր մեր իմաստութեան: Եւ երբ հետամուտ հսկայ գաղտնիքին հեւիհեւ նրան պիտի հաս- նէի, գիշերը Եկաւ,... Երբ իմաստութեան, իմաստութեան բաժակը խորունկցան- կայ դատարիկ մինչև յատակը՝ մանուան պազ շնչը զարկեց իմ գէմքին: Ես պատրաստեցի լոյսի ու ոյժի իմ բազուկները, անեղ ու հսկայ մի մարտի համար... Մարտափով տեսայ իմ մեծ թշնամուն, բազուկների մէջ զրկած ժանտ մահը... Ես անզօրացայ Եւ աղօթեցի քեզ Աստուած, և իսկոյն զգացի որ մեղանչել եմ իմ հոգու գէմ:

1915 Վահ

Իշխան

Թերեւս ոչ մէկ մահ, մեր յեղափոխական պատմութեան մէջ, եղածէ այնքան նշանակալից և թեղմաւոր իր հետևանքներով՝ որ- շան իշխանին: Հերոսներ շատ ենք ունեցած, բայց ոչ մէկ հերոս կըցած է իր մահովը կատարել այնպիսի ֆրկարար գործ մը, ըլ- լալ նախախնամութիւն մը, որ կատարեց ու եղաւ իշխանը՝ իր երեք կորիմներու հետ:

Քանի երեսնօրեայ ինքնապաշտպանութիւնը, որ իրաւամբ հրացան արժանացաւ ամենուրեք, բնաւ արդինք չէ մէկ քա- նի հերոսներու և անոնց անուան յաճախակի յիշատակումը, Կով- կասանայ մամուլին մէջ, երբէք չի կրնար մեզ թափանցել տալ առքիւնան կոիւներու վենութեանը: Այդ կոիւները հետեւանք էին տասնեակ տարիներու քրտնաշան աշխատանքի, յեղափոխա- կան յարատի գործունէութեան: Պասպուրականը ամբողջ անցեալ

մը ունէր իր հտին, փառաւոր, հոյակապ անցեալ մը: Երիտա- սարդութիւնը, տարիները շարունակ մարզուած յեղափոխական դաստիարակութեամբ, եփուած յեղափոխական քուրայի մէջ, տո- գորուած 96-ի հերոսամարտով, առլցուն Պետոյի, Աւետիսիանի, Մարտիկի կենդանի յիշատակովը, կը կենար կազմ ու պատրաստ բանութեան ու ոճիրին գէմ, միշտ պատնէչին վրայ, միշտ ար- թուն, միշտ հեռատես:

Ու այն դիմադրական ուժը, զոր երեան բերաւ վասպուրա- կանը մեր երեսնօրեայ կոիւներու ընթացքին, կազմուած էր կա- թիլ առ կաթիլ, մէկ երկու օրուայ գործ չէր, այլ տարիներու, մէկ երկու անհատէ չէր բղիքը, այլ իր հիւթը քաղած էր բոլոր ասպարէզներու վրայ ցեղին կատարած զարդացումէն, բողըո- ջումէն:

Տարիներու հետ վասպուրականի դիմադրական այդ ուժն ալ, կը զարգանար, կը մեծնար, կը խոշորնար, ինչպէս հաստա- բուն և լայնանիստ լեռը մեր հայրենի երկրին: Սակայն պէտք էր որ այլ պայմաններ ալ գոյ ըլլային Ապրիլ նը ծնելու համար: Որպէս զի վասպուրականի դիմադրական ուժը երեան զար իր բովանդակ լիութեամբ, որպէսզի ոչ մի մասնիկ յում պէտու վատ- նուէր անկէ, կորսուէր, ոչնչանար, պէտք էր ստեղծուէր հոգերա- նական այնպիսի մօմէնտ մը, որ ի մի ձուլէր հասարակական բոլոր ուժեր, երեան հանէր թագուները, հաւաքէր բոլոր ցագ ու ցրիւ հնարաւորութիւններ, ապազդեցիկ կարողութիւններ, անկիւններու մութին մէջ կորսուած զօրութիւններ, և կերաէր անոնցմէ միակտուր ամբողջութիւն մը, ամբակազմ ու անսա- սան: Տարիներու աշխատանքը, յեղափոխական դաստիարակու- թիւնը ուրեմն բաւական չէին, անոնք կրնային քայլացյոււիլ, ցրուիլ յանկարծական գրոնով մը, զոր կը պատրաստէր թշնամին զաղտագողի, հարկաւոր էր անոնց մասերը ի մի բերող, ամբող- ջական միութիւն մը կազմող ակտ մը, մօմէնտ մը:

Իշխանի մահը եղաւ անա այդ ակտը: Այնքան անակնկալօ- րէն ու այնքան վարկենական կատարուած եղեանական մահը ստեղծեց պահանջուած մօմէնտը: Ամէնքը, յեղափոխականն ու պահպանողականը, ծերն ու երիտասարդը, կուսակցականն ու չե- ղոքը, կինն ու երախան, բոլորը, բոլորը, մէկ վայրէկեանի մէջ, հոգերանական զսպանակի մը ուժով, զգացին որ զէն ի ձերին պաշտպանուելէ զատ չկայ ուրիշ միջոց: Կեանքի ճամբաները գոցուեցան և մէկ ճամբայ միայն մեաց, բոլորը եկան ու կանչ- նեցան այդ ֆրկարար ճամբուն վրայ: Ժողվներու, ճառերու, քուէներու պէտք չեղաւ, այդ համօղումը զոյացաւ մէկ վայրէկեա- նի մէջ, տարերային թափով ու բնազդական մղումով մը: Իշխա- նի մահը եղաւ շաղկապող, զօդող օդակը հասարական բոլոր

ամերու, հանրային բույր կարգութիւններու, ամսիկա աշխատանքուն մը եղաւ և մէր զիմագրական ուժի բույր ակիրը բացաւ մէջ կլոր վայու Նիբանի մանր եղաւ երկաթիայ այս նարուածքը, որ զորքնեց բույր կարգութիւններ և անոնցն ստեղծեց կամք մը նզոր ու ոպասածական՝ ցեղի գոյութիւնը պահելու և յաղթառակիրու անյօդզոց որոշումով մը Առաջցութիւնն արուեցան բույր մանր նոգեր կորած պզտիկութիւններ, մասնաւոր տեղի ունաւ ընդունութիւն, անհասականը՝ հանրականին Լրութի ու յառանաւութիւնը չափան և բացութիւնն աստուածք թափանարկ է իր թեհրը Կապուրականի երիտասարդներուն վրայ:

Նիբանի մանր ասոզ մը եղաւ, լուսաւոր, անչէջ փարոս մը որ գրիւթեան ուզբն բացաւ, փարտանց վարանութեան կանկանքը՝ սասանաց նոգիներէն, ամրիկա եղաւ որ նայուածքներ սկեսեւ ուսու զեղի յազբանակը և ննչցուց կոռու պաշտար շին փոքր:

Ու այնունակ, ամրոզն երեսուն որ, Այխանի տիրական ու զեն էր, որ հոգեարքը ուուր գրեւով յիցուած մարտիկները, հառագ կուտար անձն, իւնզ կը ներնչէր, Այզ ոպին, որ Հիբան բարձրացաւ, միտ աւատանցաւ համերաշի ու միակամ Այզիսանի. ներսական Թազարամէջի, ըմբուռ նատախի վրայ, Երեսուն որ յարուածէ Կապուրականի կորիններու երիք անվատ կետեց զիրուր կողոզ եղաւ, իշխանի ոպին, որ ներսացուց ոչ թէ անհաներ, այս ամրոզն ծովովուր մը:

Եւ երբ յազբանակի որը մատեցաւ ու ննչց ազատազրման ժամը, իշխանի ոպին նեռացաւ, իշխանը մոռացութիւնն արուեցաւ, մանր նաշիններ ու պզտիկ անափառութիւններ զարձեալ բույր բարձրացուցին, այս զիմագրական կորովը, որ պէտք էր ուուզանաէք ուսկանին, կորու անհետ ու նոգիններուն վրայ իշաւ, թանձը ոզնամուզ մը, որ ապա զայր կոչուած անդունդին մէջ գուրեց ներսական ու զեղեցիկ Կապուրականը...

Հմ. Մանուկիսն

Օրեան. 1016 Զեկու



Վ Բ Ե Ժ

(Դուե Հոյ Մարտիկների)

Վրեմ ու ցանում, թէյն է ու լիզի, մեր սրտերն հիմա Մեր իիթնը քար և կարծը, անողոք... չափ ենք անինայ, ել ոչ մի աղերս մեր պարզուած ուուր պատեան չի զնի, ել ոչ մի զջում զազակած սրտում ներում չի զուի, Հիմա անկշտում արհան ենք կարստ ծեր ու պատանի Թող արիւնուոյ վրեմի ձովում, մեր որը մթնի.

Մենք տեսանք անմիզ մեր մանուկներին զաման յօշտած, Մեր որդիկորոյս մայրերի առջն կանգնեցինքնը անբաց, Մեր մեռինները անթաղ նեխուսեցին դաւի ձորերում, Մեր շուրջը հիմա ման է ու կոկիծ, առի և թափառում Մենք տեսանք յօտակ մեր ողջիկներին լկոի անարզուած, Մերկ ու այլանդակ մասկոյտերից պատնէններ կապած, Լոկցինք ողբը՝ ձեզ կորուսների զուրումից ժայթքած, Լոկցինք անսիրտ, մենք մերինների մեծ ցաւի զիմաց, Ու զիս ննչում են մեր ականջներում մեր Զօնրապնների և Իշխանների

Արդար բողոքի և պատութիւնն մարտիրոսների, Կախաղաններին, մութ զնզաններում ծեծից մահացած Հարիւր ու նազար նահատակների զմյժը անմոռաց... Ու այսպէս զարե՛ր, զարե՛ր շարունակ լրում ու զրիսնը, Մեր սրտերն հիմա վրէժ են պոռթկում վրէժ ու նոզիանք, Մենք Եւ զութ չունենք, սրտերս լիզի, խոսքերս՝ կծու, Ու մեր նարուածք հիմա կը լինի զաման, մանցու:

Արթիս 1016 Փետր.



ԱԼՄԱՐԴԻ ԱՅԱՆ

Առաջարկի նմանությունը ցույցիր
Տակէ պարի մէջ էլ անգամ տիքորէ:
Ասրիր ձկերիր ձարիր ձկերիր
Ազգին վիշտը բարա... մանչ ու անգամուր

Մեռակ առքենիր կույր զոյ զարաւում
Առենիր խնձէ երես զարձաւին
Եւ ծանացակայ առենիր պատամ
Ին էլ ծանացայ նայա առենիրին

Էլյ բարի առքեր շիշու բանենիրին
Ան ձին հի հնձի կուզամ բաժի պէս
Կանենիր նինց ուոր ցուում ին պարին
Առենիր հի հնձի կուզամ բաժի պէս

Առաջարկի նման կրակ ձգերիր
Ջրան պարի մէջ էլ առաջար տիքորէ:

Միծ պարարի բար մէջքի գրեսիր
Ան բար ճախաւու, ճախը ու ճախըր

Էլյ ազիզ բարբիր մարէ յան, մարէ:
Միր ազիզ բարէն պատանը ուսին

Լուսիր ու ձարեր լոի կը լոփէ:
Մակր շարտակած՝ պատանը ուսին


Միր ազիզ բարբէն, ու բանու նան,
Առենիր կրպը, մրանչիր բիրիրին
Եւ ապահան և թափանական
Լուսիր կը կուզայ անգամ տիքրին

Էլյ բարի առքեր ազիզ առքերին
Պատանը հի լոզերի կուզամ բաժի պէս
Կանենիր բայերը կուշաւում ին պարին
Լուսիր հի հնձի կուզամ մհանիրու

Էլյ կանաչ առքեր ձեր այժմաս զային
Հոյք պարար բար ճախէ, նիրէնէ,
Հոյք պարէ վերը ին պարին
Մազկանը բարժանարար տիկր զային

Վան 1904 Առյօն

Ադման



Վան 1904 Առյօն



Վան 1904 Առյօն

Ապիլ 4-ի առաւօտը հաղիւ բացւած՝ էֆէնդու սրճարանից*)
կայժակի տրագութիւնը տարածւեց շանթահարող լուրջ—իշխանը սպանուած իր ընկերների հետ....

Թիչ վերջ՝ Վասիլիանի ձերբակալութիւնը լուրն էլ եկաւ կասկածներն ամբողջացնելու Արամը հրաշքով միայն պրծաւ Զէվակիթի ծուզակից:

Թաղթւորները կթոտած ծունկերով և լեղապատառ՝ Այգեստան վերադառն կասկածելի շարժման մէջ էր գնում զօրքին....

Ֆիամայի երբայրներս ներս ընկան գունատ. նրանք առին իրենց գէնքերը ու գիրքի գլուխը շտապեցին—այդպէս էր հրամայած իրենց:

Մըրիկը պայթում էր. Մըրկանաւը կանչել էր... կանչելէր Նիւճի 2) արիւնուա նորերից, կանչել այնպէս կոկորդափիր ու ցընցող, այնպէս սրտակեղէք ու վրէժինդիր, այնպէս պատրանաթափ ու զզազգին, որ հաւատքի ու միամտութեան ամենաթանձր վարագոյրերն անգամ պատռեցին այդ օրը, սրտեր զողացին ասուածային յուղումով և մայր-հողը ճշաց ցաւից...

Ճշմած էր Վանը իր անփոխարինելի զոներից. շշմած՝ բայց այլիս արթուն, Խոստումներն ու սպանալիքները անզօր էին այլիս կարկտանները փակցնելու պատռուած վատահութիւնը, Անհաւասար պայքարը բացւում էր Վանի առաջ:

Ապրիլ 7-ի առաւօտը թնդանօթների ու հրացանների բիւրաւոր կաղմակերպւած որոսները անդրանիկ մկրտութիւն ուին այդ պայքարին, մինչև Մայիսի 4-ը եկաւ յաղթական համբոյրը զնելու նրա այրւած ճակատին....

Եւ այդ ամրողպայքարի փառքը, յաղթանակի վայելքը, Վանը պարտեց իր հշխանի ու կորիւների կսկծալի մահւանը. մահ՝ որ մըրկանաւի նախազգոյց շեփորն ու թափանարումն եղաւ գալոց անարկու փոթորկին, Վանի անխուսափելի բնաշնչմանը:

Թող օրնէս ուրեմն իւրաքանչիւր Վասպուրականցու շրթունքը յիշատակն այդ տարարագդ քաջերի, որոնց զոհաբերած արեան մէն մի կաթիլիցն է ընձուղած այսօրւան իր կեանքը:

Երեսն 1916 Յունի.

Թոշնիկ

1) Նորաշէնի հրապարակում գտնւող այն սրճարանը՝ որ ժամանէրավոյքն էր դաշն. ընկերների:

2) Այն գիւղը, ուր հշխան սպանւեց իր ընկերների հետ. ուշակները ձգել էին մի հորի մէջ. Ս. Թ.

Մ Ի Ր Կ Ա Ա Յ Ա Ւ Ի

1915-ի Ապրիլ 3-ն էր. Երիտասարդութիւնը խոնուած նուշաչնի հրապարակի վրայ, սպասում էր հշխանի ուղևորւելուն գէպի Շատառի:

— Ենթացնել են մեր պարոնները, հիմա մարդ դուրս հանելու ժամանեկ է. Էն էլ այսպէս սպազմիկ ուժերի, եթէ իսկապէս կառավարութեան ցանկութիւնն է համերաշխութիւնը չխանգարել, ինչնու է ուրեմն ինքը տոկիններ տալիս:

Ան ժողովրդի իմաստութիւնը որ այդ ժամին շրջան էր առնում շրթունք շրթունք: Բայց ո՞վ էր ականջը կախում այդ իմաստութեանը, չո որ պարոնները միշտ աւելի խելացիք են լինում ժազովրդիք, և միթէ հշխանը այնքան երկշուն էր, որ թոյլ կապը իրան վախնալու մի փօխս մուտաիրի ընկերակցութիւնից կամ դաւադրութիւնից:

Անցան քառեկա ձերեւ խաղալէն, հշխաննէր՝ իր համահարզների հետ Փառում էր հշխանը ո՞ր իրեն էր վիճակուած փրկութիւն հասնելու իր ըջրուս աշակերտաններին. որոնք այսօր իրենց մարտական ընդունակութիւններովը արգէն կարողանում էին պատկառնք ներշնչել բանակու տէրերին: Ուրախն էր և Միհրանը, որ գնում էր իր ծննդավայրի փառքը տեսնելու: Մայլ էին միայն Քոթոթն ու Վահանը, որոնք ի սրտէ դէմ էին այդ պատգամաւորութեանը, գոնելով թէ ինչ չարաշուր անդէտ կարող էր գունալ նա Վասպուրականի գլխին: Բայց պարտք կատարող զինորի հպարտութիւնն ու զուարթութիւնը գալիս էին սպուեր ածելու ներքին այդ խոր թափիծի վրայ:

Զիերի վերջն որովները՝ մարեցան Այգեստանի զիկ-զակ փողոցների յեւելում հասարակութիւնը ցըւեց նորաշէնից:

— Ափսոս ձեր իգիթ արեններին, եղուկ ձեր միամիտ հաւատուն, — լւում էր այդ իրիկուն Վանի շատ աներում և կականքով պակեցան ամէնքը՝ գաղւան տիսուր բօթերի նախազգացութեամբ...

ՃԱՄԲՈՒԴ ՎՐԱՅ...

ԽԾՆԱՆԻ

Կելլէր ուզիդ բալոձիդ, դարեանդին կողնիվեր,
Այս ճառագոյթը յայսին մարդուիսներ կը շաղէր,
Արշալոյսի ուսո փողփան...
Աւ չուշնաներն ժղոազեղ, պրըշանքիդ երազուն,
Կողործին յամպարէ ըոյք մորուն
Ժեղիտուախն մէջ նեշտին,
Կհասթըրիւ փիթուազ մը կ'ուահնար,
Յազի ճառաքըշ գողիոդէն...
Եւանձին մէջ իրառոյդ՝ անդորրազիր սենաւմը
ըիրերուդ,
— Օքը ուկոյծումն անէին հրաբորուք շանթերու,
Այս կ'ելլէր սոսպերում անընթափեան լուսեզէն
Դէզի ոսնորն, ուր սոսուածները մարտին,
Էժոկի կուզան կարմիր խօրհուրդն վրէժին...
Կելլէր զան ծարուի այս խօրհուրդի սոսուածոյին ո-
ծումին,
Հոգիդ հնաց մհերանքուն
Շազդումի զարբնաւմէն դըմընդակի...
Զանկիդ ներքէ նսկոյ երազը կ'ապրէր...
Երազն անիւթ խօյանքներուգ լուսածին,
Հուսքոս շունչով, որոնք նոգիդ օրբեցին.
Բարձուաշներում սիզապանձ, բարձուաշներուն ողբըշասուրը,
Ցենցը ունէր նըրայքըս,
Երիկարը մըսոյլամած խօյանքիդ,
Մյժին փառքամի աշանակուած սանձազերծ...
Օ՛, կանգ կամեն.... ուզիդ ահա կը զաւեն

Նենց հոգիներ, ժըպրութեամք մը զաժան...
Անզօր մօլուցք մը շունչիդ սարտուախն մէջ կը նեւոյ...
Վէս յայսդ, ան, կ'արիւնի, նամրուդ վրայ թորելով.
Իր սուրը մարմինն ահա մասնիկ ու մասնիկ,
Երբ իր թափին մէջ նըզօր,
Վըկանդումը կը դպայ ոյժըդ առջի նեղ,
Ժանտ կեղծիքի անեղ ժանրէն կարեցիքր...
Ու սուզ մ' ահա կը յառնի սեղ անկուսէդ զահացիէ...
Սուզ մը՝ որ տես, կը պարուրէ Ազգոդ նէզ,
Չոր, զան ներն, անհունօրէն սիրեցիք...
Թէֆին 1916 Յուն.

Հ. Վահագ

ՍԱՐԱՍԱՎԱՆԵՐ

Ծարանչարան կանցնին ունին, ճառյլոս գէմքով ոյն
քին նոգիներ: Ցեղին զարտուր պրէսն ու խաչկութեանց գում
ընդգումնի մը մէկց զիրենք: Ըստ շրջաւ իրենց ունազըրիւրին
մէջ, շանումնի կրտկը կայժկացն ան, սիրոց ժեն ջարձու
և որունքը երկար: Կանցնին ան մարտագու երգ ի ընթան:
Կուրքչերը նակած գնդի յառաջ, ամերին ու չնդակին գէմ, զար
բանութիւնը կը սարսկէ կորհուակ թափով, բայց որու նոց:
Հուսուց կը լուսուարէ մասնիւողոս ողջան և նոցս կը ուս-
ուոն մնցնկրենի ու անսուսան:

Եւ ահա կը սենեն...

Կէզի մեզ, գնդի նոն կը նոյին սիրաման, բայց յառա-
ջաւ: Երակնացուն նոյսթիւնը կը սիրեցն զիրենք, փրկարու-
ծուած ոզզը սոսուածոյին նուսպայթուզ մը կը լուսուփոյի: Ե-
րենց գէմքը, չն որ իրենց նուսուի զաւաննըզ որինէ փրկա-
րուծութիւնն էր: Խօրայէլը կարմիր նոյին պիտի անցնէր Ան-
տառ երկիրը նունելու նամար:

Եւ ահա կը մենին զաւարազին գէմքով ու խաչոց նո-
գիրէ: Իրենց կեանքին մէջ երկնարունք ու երկայսունք չաւե-
ցան, որ իրենց մանուսն առն նզնածունի ուսույուննքը բայցի
ին, սորունքներու պէս, որ սզանի նման կարուուած մար-
մանուզ չեն կը յանուին ողիքի: Աղուցն զաւորի ու պատ-
ման անփոյթ ու պատ: Միբէ ույղեն չը մեռն ամէն ժա-

համար ոչ ոչ առաջ պար բայց ոչ յանձն
ճառակ: Մաս թշնակ ստեղծութիւն է և ոչ զարգարք
ավագանութեա պայտան է: ու առանձակ թղթաբարք
քայ շեշտացաւ նորութ բայց ոչ է, առանձաւ բար-
բար պատուի և նորութ թղթաբարք քայ պայտա-
ցայթանուն չէ: և կարուադ նորպատենքուն են,
յարենք ոչ:

Թու այս առաջ նորութ, ու այս պայտաբարք,
ու խոնդու պատուն ենք: Առաք ապրենեն ենք, ու
առանձ շենք պատուք վերաբարքութիւն: Թու այս, ու մեր
սարքան պատութիւն մարտացածիւն: ու նորուն պատ-
ութիւն ոչ ու առանձաբարք վերաբարքութիւն: ան-
ց ու առանձանութ, կառ ու կարուա մէջը շաբեցիւ, եւ
ապացուք խոնդան փեթքիներուն ոչ, ևս
պատուն, աքքանուն զարպարեանց նորուն ոչ: քայ
այս ու մեր նորութ պատութիւն առապարզացիւն մէ
պատուն առանձերուն և մեր եւխանուն բարբարեան: զույ որ
չույ ոչ կապարագանք ոչ եւխանուն եւխանուն: Պատու,
Մարտի, Հայոց, յառաջապաններ: Եվան, Առաք, Մի-
ռան՝ միջազգաներ մեր պատութիւնն ուն մարտի: քայ
և այս մերժի ու երիտառի, պատուի և մահանուն: մա-
րտի ու առանձ առանձուն: Աքքաներ, բանք ու զբայի նո-
րութիւն ու թեքոր, որը իսկ պատուիք քայ, ու մեր զա-
լուք թնամուք նունք որի պարտիւն զու, զու մեռոր, և յ
որու բարձութիւն նունամութիւն զարպանի թղթու նունք
մեր պատութիւն փառուր և առաք Աքքան ոչ:

Թու բայ նունամութիւն, բայ զարպան մեր զայ-
մանք ոչ պայտաբարք

+ Տաճ. Առաջանձ*

«Հայոց» 1915 № 22—221



* Ենթադրութիւն է առ, ու պատութիւն բայ ու մարտին:
Նորութիւն ու բարձութիւն է Մ. Գրիգորյանի Առաջանձ պատութիւն
առ 1915 թ. ապրիլի 10-ին:

Անրատախից մինչ Կայխա,

Մինչ պրու Բինդուիդի-

ենք որդիս զանան երազ՝

Կարաւանը, արցունքի...

Մոյր Արտուր յաւզեն կրկին,

Ավեմբերը՝ ինձմացան.

Դամրացու Մինչ ափերին,

Մազիկ ու իսու տայացան...

Արինարրու-զազան Բաշան,

Մուկրմացան, ինչպային.

Վաս, յառաւու կենքենք պրուն՝

Յօշուեցին, լոփեցին...

Տիրեց նախայ Մատիր մեր,

Լուս արտառեց ու պաց,

Են առանձներ, զարձան աւեր,

Մինչու վիշ, երգ՝ լուս...

Ենք որդիս զանան երազ,

Կարաւանը արցունքի.

Անրատախից մինչ Կայխա՝

Մինչ պրու Բինդուիդի...

«Հայոց» 1916 թար.

Կարմանդ Արմեն



(Աջ կողմէն) Սարգիս (պառկածը) + Տիգրան, + Իշխանու Ալբամ,
Մալխաս, + Համազասպ:

ՉԵԶԻ ՀԱՄԱՐ

Ես ի՞նչ երգեմ ծեզի համար որ լինի վեհ, լինի վսեմ...
դուք, իմ ցեղիս գեղեցիկ հերոսներ,

Այ իմ երգս մեր հայրենի ո՞ր առուն, ո՞ր աղքարէն
ստանամ որ ջինչ լինի՝ ձեր լուսաւոր մտքին նման ու ձեր մա-
րտիր նոփներուն...

Ես իմ գարդ, ձեր վճիռ ու հանճարեղ ճակատներուն
մեր կոյս դաշտերու, մեր անձանօթ նովիտներու ո՞ր սպիտակ
ծաղիկներէն պսակներ հիւսեմ...

Խսկ մեր լիներու ո՞ր սանձարծակ մըրիկներէն քա-
ղեմ ես նշշիները ամենի՝ զիցազնական ձեր մարտնչումը
ուազմերգելու... դուք նսկաները իմ ցեղին:

Դուք որ այնքան հանդարտ ու մեծօրէն անցար կեան-
քէն, ձեր պայծառ աշքերուն բարի ժպիտով, ձեր արգասարեր
զաղափարը ցանելով նամքու եզերքին...

Դուք եղերական ձեր մանովը մարգարէներու այն-
քան նման.

Դուք մեր աշխարհին կարմիր ծաղիկներ, մեր սե-
երկներն մշտակմու արեներ...

Նու սէրը մոոցած ու մերկացած երազներէս, տժգոյն
ստեր մը պատանիի՝ իմ վորիս փողիս մէջէն ձեր սէզ մանը
եւ ձեր վրէժը ինչպէս նշեցնեմ...

Ո. Ռաֆաէլ

Թիվ 10 1918 թուգ.

ԻՇԽԱՆԸ ՈՐՊԵՍ ԳՐՈՒ ՄԱՐԴ

Իշխանի մէջ տիրող ջիղը գրչին չէր անտարակոյս. յեղա-
փոխականի, ուազմիկի, կազմակերպողի, ու զեկավարի իր ուժեղ
խառնուածքն ու տենդոտ գործունէութիւնը հազիւ թէ թոյլ կու-
տային իրեն զրագուեկու գրականութեամբ, զոր կը մշակէր միայն
աւ լուսապատճեն: Կարելի չէ ի հարկէ անվերապահօրէն ներբող հրւանել
իր գրչին, մինչ անդին զէնքը կայ անոր՝ այնքան փառայեղ ու
լուսապատճեն՝ որ անհունապէս աւելի արժանի կը զարձնէ զինքը
գովիքի ու գովասանութեան, միւս կողմէն սակայն անարդարու-
թիւն պիտի ըլլայ ամրողապէս մոռացութեան տալ իր այն աշ-
խառնութիւնները՝ զոր երկնեց անդիկա իր ընդգրկած խմբագրի,
հրապարակագրի, ուսումնակիրողի և քերթողի զանազան մարզե-
րուն մէջ: Ես չպիտի ծանրանամ իր այն յանդուզն ու խիզակ
ոգույն վրայ՝ որով տոգորուած էին ընդհանրապէս հասրակա-
կան բնոյթ կրող իր բոլոր յօդուածները: Սարկական ամեն պայ-
մաններու դէմ ընդգող ու աշտարակի հանգոյն ծառացող Քրիս-
տափորներու, Զաւարեաններու, Վարանդեաններու, Ակնոնի-
ներու, Խաժակներու, Շահրէկեաններու և Վումեաններու հը-
զօր ոգիին ազգեցութիւնը իր արձագանքը կուտար նաև Իշխանի
խմբագրութեան տակ լոյս տեսնող և մինչև այսօր իր գոյութիւ-
նը շարունակող «Աշխատանք» ի Էջերէն ներս, որ զանազան քա-
ղաքաններու մէջ հրատարակուող և նոյն ոգին արտացոլացնող թեր-
թիւրուն հետ միասին կուզար քիչ մը ջիղ ու ողն զնելու մեր
առնասարակ անողնայար գրականութեան մէջ, զոր սահմանադր-
բական կարգերու հաստատումէն վերջն իսկ չի կրցանք ամրող-
ջապէս ազատագրել քծինքի չողում ֆրազներէն՝ պետական ամէն
կարգի ճնշող կազմերուն հանդէպ: Պայքարը աւիշն էր իշխանի
կեանքին, առանց ատոր կարծես չէր կրնար ազատ շնչել ինքը՝
նոյնիսկ գրական կալուածին մէջ, պայքարի իու մզնաւանջը սա-
կայն՝ որ կը տիրապետէր իրեն, բարեբաղդաբար, հակառակ իր
տաքարիւն բնաւորութեան, կը սանձուէր բանականութեան հա-
մեմատաբար ուժեղ յայտնագործութեամբք՝ որ ամէնէն աւելի
փաստերուն ու տրամաբանական շարքին կը կառչէր իր ուսում-

առաջնային ուղի մասն էր այս պահը մերկ խառնք
բարեկարգ ուղին. այս պահը մեր աշխատ պահանջվող զգ-
ութեան ճշգրիտագութեանը մեր ուղի ուղի շնորհ էր այս
զգ ուղին և առաջն պահը անձնանքը ու անձն սկզբ
այս խոչ պահանջը ու այս սկզբն խորհնութիւն ու այ-
սկզբ ուղին և առաջն պահը առաջ պահանջվողների պահ-
անք անձն անձն սկզբն անձն պահանջվողները շնորհ
առ այս պահանջվողների պահանջ անձն պահի էր այս
այս պահանջվողների պահանջ անձն պահի էր այս
այս պահանջվողների պահանջ անձն պահի էր այս
այս պահանջվողների պահանջ անձն պահի էր այս

Հայոց առ այս բարեկ տեղի պահ ուշեր ձևերներ առ համար Ար քայլանածներու գործ պահ զայտարհամասին բարեկութ թափէտ զայտն չափ պատճեների և ընդունած այս սահմանադրերի շահմա զայտ թափաց տակեր թիւն պատ ու առ առ առ առ առ թիւն պատ այս յայտարհ թափ է բար թափ պատճեն բարեկ յայտն յայտն պատճեն և պատճենած.

Առ պարբ նուր իրեմ
այս և խուս վերել.
Կոյք ուստի մե յաւը
առաջ սահմ մե սամ է.
Այս պայուս իրեմ անձ
ըստան ու մե նորդ.

The small type defining *genus* *multitubuli*

Անձ խոսքական և պահանջման

ՀԵՂ ՎԱՐ. ԱՆԴՐԻ ԵՐ ՄԵԶՈՒՄ
ՄԵԶՈՒՄԻՒԹԻՒ ՍԱՌ ԲՈՒ.

Werbung für Kunden

REFERENCES

Democrat and Constitutional Democrat

Слово о пророке Ильи

The 1888 Bremen Expedition

that will sweep the land up.

Но, до звичайної згадки про панінські розмежувальні стежки вони не відносяться, але їхнє вживання вже відоме. У цій згадці відсутні згадки про панінські розмежувальні стежки, але є згадка про панінські розмежувальні стежки відома з іншої згадки про панінські розмежувальні стежки.

Джон є північні армії? Але він є південь до північної
армії північ в Римській імперії та він є північ
Риму в античній грецької пристрійності. Імператор
є північністю: північ є півднем в історії римлян, імператор
є є півднем імператора, південь імператора є півднем
Імператора імператора та північ імператора є північною
північчю півдня імператора, та південь є півднем північної
північчю півдня імператора, та південь північної північчю

ո՞ւ որ քայլութիւն համանեց զայտ կուտայ անձնինք. Այս հայուսների գործն ուղարկող ուղինքը որ կը շօրում առնեն,
պարփառ չոց կամ եղբ և՛ ըստինք՝ որ յամառութեա խոյս կուտայ պարունակն, ամսութիւն ու պարփառ մէկ եսուք՝ որ տամառութեա
ուղարկույթը պահպանութեան ունի կայսերին, կը գումառի
իւրի չեւ չեւ առաջ ունեն ամսութիւն պարունակն ու ուղարկութեան էնթիւն նորութ, արէ իսկ ամիսն ըստ բարձր-
ութիւն իւրաքանչիւր իւրաքանչիւր, ու յաշուինիւր իւրաքանչիւր, ու կուտ-
պարփառ ու համարփառութեան պիրույն իւրաքանչիւր զուհու պար-
փառ նոր և՛ պահ ենան. բայց առ ուր համարփառ մականցուցն ամսութ իւրաքանչիւր պահ բարփառ ունի յամառութիւն իւրաքանչիւր պար-
փառ ուղարկութիւն պիրույն թթէնք. Ենանք նաև նաքինեց նայ-
ութ պիրույն իւրաքանչիւր վերացն՝ իւրեց ամսութեան երա-
գութ պիրույն իւրաքանչիւր. —

The herbarium specimen
would consist of the plants.

Summary and conclusions

Deutsche Presse und Buch

Black market businesses.

www.dynamilis.com

Thank you very much.

Ապա ապրէ Խնամէ զորց բոլոր սերօնդներու օրուն
Առ առաջ և առաջ մասունք առ հայուն առջիւն:

Խյանք քերթուածները կը վերջանան տեսակ մը մարզ-
բանական շահագ օք խօսա և առ անձնական ինիւ ու գրադ-
պիրէ, կնքացրէ ասոյթեա ասրդուն բազանապէ: Այս զգ-
ման պրեռան եղբ Ան-Քառայ բարձուակներէն, առջ Ամբիոն
կողապէ: Մինուարդուն ու ուստասրակ Ազգային ու Բազ-
մանակ բարդ կտակներն առելի առ առանձակ մը Բնականաթներ
կը զառային իրանց չարագացող դայթիաններով, այս պիսար
պրեռան եղբ ճանց կը թանձէր առն կար: Բնականակ մը
առանձակութէ եղաւ ինչ ու Եվրոպ եղաւ եւ եւ Ամերիկ
պրեռան:

Նախկին եմ ան... Տպար հայուսով
Խայ օրդին մարտ եմ մեր պահան
Առա, մը նաև ամբողջ կառավարութեա.
Դու պիտ առքին պարագայ, կառաց.
Մեր առաջինին եմ մը համարապահ
Անդուր ենց, առար վառայի...
Խոշոր վառայի, բայց, զարդարի...
Եւ պիտ պարագայ, մարտ է պարագայ...

Բայց այսոր իրականութիւն է որքին այս խաղաղութեան
առաջնորդ՝ Այսուհետեւ և բարոյինքներ տասնչորսից պահի իր
հայրն, և այնուհետեւ, ուրիշ ուժամասն փառք է անձ-
րոյի ու անձարի, որըոր վաստակի ու ծրբագիր գունդի հա-
րաւ մարդիկ՝ արօք, անձնանքու արինանք բայց այս
համբարյան կը թուան ասիս զիսի պայծա իրականացնալը
իրենց պայօք երանձնեան ու պայօք յօյնեան ծրեկի մասու-
թիւնին պայ պայօք տիրու է նորին, իբրա ու նույնու-
թունն արարապատճեանը յօյն նորինը, ու պայէ իրենց
որոշագործիւնը կը բերէ ամէս անոնց որուց որդ Այսուհե-
տուն զիացան ապրի ու թէ մայր իրենց շնորհածնեան ուն-
այլ մասաւուն ամէտ զոր, իրենքու զաւորդական թակուր-
ներու մէջ, ու անուց ապրունքներու զիրքամասներու պահետ ու-
նայլ անուց նոր ինուրքն ու յօյնանական անցինակի գու-
շին կոթոքներ առաջանակին:

Geometric Graphs

L. L. Burroughs 1915 N 22-221

11

Hoch ukr. und Ukr. jenisch obwodow

Wir schließen uns beiderseits, um sicher zu führen...

imundus in sensu. Postea postea.

Il primo sifister mi venne in mente, dopo che avevo finito.

Winkel- & abwechsl. Werte hinzunehmen

Раньше я винил вас за то, что вы не можете...

Известия Ученых Института

Տեսական հավելյան տեսական...

Коршукъ иѣа фреѣ... иѣа вѣрѣа сарасинѣ...

Ա նորէն, անօրէն, պիտ ձեւք... պրասէք,
Պիտ փակէն հաշխանքին պիտ խռովն մեր յարան...
Անզիսն հաշխանքայ, նրանան թնդեքան...
Վիզ ծախտ... մենքացան խռովանմ, ուժը ու...

‘Խայ վեր, զես յենակը...զոր համի պայմանը...
Խայ արտօն զես եռում...հոր կեսաբիր, ցառաւը...
Խայ ապրի, և ժենում... թշոցու մարդ, զորս մարդ
‘Խայ վեր, զես յենակը... զոր համի պայմանը.

1

(Volume 1) December 1986

Ի Ե Խ Ա Ն Ի Ե Ր Գ Ը

Արագմիկ, բանաստեղծ, երգիչ, ահա իշխանը! Այս իր անմրցելի ձիրքերով էր եկած են ծառայելու հայ գիւղացուն, որի կեռնքը խաւար էր, ինչպէս իր լեռների ծմակները:

Եւ ինչ կայ աւելի գեղեցիկ քան բանաստեղծութիւնը, ձմրան մառախուզը փարատելու, ինչ աւելի ջերմ քան երգը, պաղ սառոյցը հալելու, և ինչ աւելի զօրաւոր քան մարտը, զարուն սահնձելու:

Անձնէւ ուազմիկներ կային վասպուրականին, բայց իշխանը ռազմագէտ էր: Շատեր կը քերթէին սէր ու խանդ, բայց նա բանաստեղծ էր սրբազն մարտի, Կ երգէին շատեր յոյզ ու թրթիռ, բայց նրա երգը զոռ էր և հզօր:

Մահան անթափանց վարագոյքի ետի, մահով գեղեցիկացած, իշխանը կը խոչըրանայ: Թափում են մարդկային թերութիւնները, ցցում է նրա հոգին լուսապայծառ, անհետանում են սփախները, ու նա վարագոյը պատում, մէջտեղն է կոթողւմ, զէնքը ձեռքին, յոյզը սրտին և երգը շրթունքին:

Ես այս տեսնում եմ, երբ ուազմի շեփորն եմ լսում, գնդակները զզկում են, կամ կոնակները փրփռում են ծովի անդունդի մէջ և կամ երբ թռչնակը երգում է ծառակի սոտին:

Ու աշքեր փակում եմ, օրօրելու համար այն խազը, որ տարիներ առաջ իր գերեզմանը շինեց իմ ուղեղի բջիջի մէջ, և այսաղ քուն մտաւ,

Առաջին անգամ երբ այդ երգը լսեցի, սաստիկ անդիւրեկան թւաց ինձ կոկորդալիք, ուսդին, թրթուն, մարդ ցնցւում էր այդ անազին եւնէչխերից:

Մի օր լուսնեակ գիշեր էր, Մովային զով սիւքը հազիւ էր մեզում ամռան տապը լուած էր ծիծեռնակի ճիշը, օդի մէջ զժվում էին մժուկներ: Լուսնի հիւանդ ճառագայթները պարում էին ծովակի լուսաւոր շերտում, ալիսկները ծեծում էին ափը:

Սովորականի պէս, մեր գիշերային լոգանքից պրծած ծովագիք վեր էինք բարձրանում, Մի ձայն դիպաւ ականջիս:

Կանգնեցի, իշխանն էր Կերգէր, Բայց Տէր Ասուած, ինչ հրաշալի քան է եղել երգը:

Աղթամարի եկեղեցու ետեւ, փոքրիկ պողոտայի վրայ, որ դէպի Քարի զլուխն է տանում, Իշխանը ճեմում էր մենակ և երգում նա երգում էր ազատութեան վառ սիրոյ մասին, բէզարած մանճկալի սիրերզն էր երգում: «Ա՞ի տւէք ինձ քաղցր մի ըունչ...»

Աչքերս խիեցի ու կծկւեցի մի շիրմաքարի վրայ: Ինձ այնպէս էր թւում, թէ զարնան հեղեղն է զոռզոռակին ձորակն ի վար փրփռում, կամ կարկաչասուն առաւալը, որ արօտը համբուրելով դգբչում է դարբար: Մէդ ձիւնի հիւսն է, որ պայթում է փոթորկից առաջ, արձագանք են տալիս լեռնակողերը հեռուն և կամ արծաթ խոփն է որ մայր երկիր կուրծքն է պատռում, և հօտպղը կանչում է իր երգը ցընծուն:

Պանօրամաի պէս աչքիս առաջից անցնում են զարնան ծագինսր բուրաւակտ, ծովակի ալիքներ շառաչուն, կանաչ, որ տատանում է, տերելը որ սոսափում է, զիւղի հարսը վարդագեղ, կամ կոնակը փրփարէզ, որ ժայռ վրայ է փշրում, կամ աղջկան թիթս անուն, ուր հոգին է ընկղղում:

Երգը վիրջացաւ, բայց իս գեռ անշարժ էի: Ինձ թւում էր, թէ շարունակւում է, և ուղեղս այդ հոծ ձայնի հետ թրթուում էր ու գեռ թրթուում:

Ինձ պէս հմայւած էին և իմ ընկերները: Ամեն մէկո էլ, նըրանից յետոյ, քաշւում էինք մի նշնու տակ և աշխատում երգել նրա պէս:

Այդ երգը գեղեցիկ էր, բայց անաւոր, թրթուն էր, բայց հարւածուն, գրաւէչ էր, բայց երկրպալի, գոռ էր և սարսուալի: Վախենում էիր լսելու, բայց մղում էիր մի հնչիւն իսկ չը փախցնելու:

Այդ երգ հնչեցրեց իշխան Բասենից մինչև վասպուրականի խորքեր, Լեննապարի զազաթների վրայ, ծաղկաւէտ ձորձորների մօտ: Այդ երգն էր գորովալի՝ մրոտ առիքների տակ, այդ տաղը զարհուրելի՝ խաւար գիշերներին, ճանապարի վրայ: Այդ վրէժի սոյլն էր, որ շըլում էր, երբ զաւաճաններն էին զլխատում, և այդ մոնչիւն անեղ, անխիզ թշնամու ղէմ:

Այդ մկնիդին էր որ ցանից սրբազն գաղափարը և զայն արգասաւորցից:

Այդ երգը գեռ չէ մարած: Հնչիւնները թրթուում են յաւիտեան օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը խշշում ականջի մէջ գետի պէս, քսում է թմբկաթաղանթին ինչպէս ջրիկը զնիւ դալարիքին, զարկում է սալի վրայ, ինչպէս մուրճ և ուղեղը ձայն է տալիս, խաւերն էլ՝ արձագանք:

Կեանքի որ հանգըւանին նայեն, այդ երգն է խօսուն: Իշխան մարզը մեռաւ, բայց նրա հոգին մնաց հոգիների մէջ, և ձայնը՝ ամէն տեղ, ուր այն լւած է:

Էջմիածին 1915 Դեկտ:

Արտաշես Բարսեղեան

* *

Իմ զարուն կարկաչուն խնդալից օրերից
Փշրուած, խորտակուած, բեկորներ մնացին...
Արցոնքով հառաջով... միշտ տրտում ես յիշում...
Փոթորկոտ երազոտ իմ օրեր.. խնդագին,

Սէր ու խինդ, սրախ թինդ, էլ չկան... էլ չկան...
Ո՞չ ձգտում, սպասում, պաշտամունք, հիացմունք...
Ո՞չ արև փափկաթե, վառ զարնան պերճութեան...
Ո՞չ անուշ..երդ աշխուժ... միս չկան, էլ չկան:

Թափեցին լալազին իմ կանանչ տերիներ...
Ես անզարդ, ես անվարդ, հառաջում, հառաջում
Դեղնացած, թափուուած..., ես թոշնած մի ստուեր
Իմ հոգում... միշտ տրտում... ծանրաշունչ խաչ տնքում:

Սարերի ալ լանջի, ես ծաղիկ երազուն...
Կարկաչուն ու խայտուն աղբիւրին ուկնդիր...
Ցոլացող, ոսկեղող արեին սպասում...
Շիկացած, կարմրած աստղերին ծնրազիր:

Ես խնմթուկ ու թամուկ, զռո ալին սև ծովին...
Աղմկում ու վազում հեռափին, ցամաքին,
Ես գիտեմ, պիտ հասնեմ... իմ սիրած եղերքին
Պիտ զարնեմ, փշրեմ... ափերին, ժայռերին:

Ես աղի արցունքի մի բեկոր, վշտաթոր
Թաւալող, տառպող, աշխարհի աշքերից...
Ինձ երկնեց, ինձ ծննց... սեւ տանջանք, ծանր կսկիծ...
Եւ դեղնած, թառամած աշքերին պիտ մեռնիմ:

(Անտիկ) Աղբամար 1805



ԻՇԽԱՆԻ ԹԱՂՈՒՄԸ

Հոն, Հայոց-Զորի հիրճի մէջ, ուր կարմիր ապրիլ Յի գիշերը իմդժօրէն սպանուեցաւ հշխանը իւր երեք կորիններու նետ, հան Վանի, յաղթական հերոսամարտէն յետոյ, Գլթենցի զինւոր Տիգրանը փնտուառներ կատարեց և խոր փոսի մը մէջէն, 37 յոշոտուած ու նեխած հայ դիակներու տակէն դուրս հանեց հշխանի և իր նահատակ ընկերներու այլանդակուած, հոտած և սարսուազգեցել դիակները:

Հայոց-Զորի գիւղականները իրենց սիրելի հերոսներու դիակները սայլերու վրայ գրին և մայիսեան շաղոտ ու ցօղոտ արշալոյսին՝ երբ կարմիր արեւ իր չերմ համբոյրը տուաւ Վանի արիւնաներկ ծովուն ու ձիւնազարդ Սիրանին, յուղարկաւորներու թափօրը իսպառ կործանուած Նիբճէն՝ բռնեց յաղթական Վանի ճամբան, Մայիսի կարմիր-կապոյատ ծաղիկներով՝ գիւղականները զարդարեցին դիակները: Անցան այն ճամբաներէն՝ ուրիշ ամիս ու կէս առաջ անցած էր հշխանը, յոյսը սրտին, յոյս աչքերուն, ծովները յամբաքայլ կը քաշեն դիակնարքն սայլերը: ծովին կը գէտ մեղմօրօր, յուղարկաւոր Հայոց-Զորցիք ծովու հովին կը իտանեն իրենց մեզ մեղեղին և կերպեն հշխանի երգը.

«Եւ սիրոդ յուսոս հոգիդ մրրկաս,

«Միշտ քայլում էր գո ճամբան փշոտ,

«Բալէ ու քալէ էն ուզին մօտէ,

«Ալ-վառ չողերով արէ կը ծագէ...»:

Արեւ իր վերջին համբոյրը տուաւ Վարագայ սարին, Սիրանն կարմրեցաւ և կարմիր թափօրը Վանը հասաւ:

* *

Մայիսի ասսներին էր, երեքշարթի:

Արշալոյսին արտասովոր շարժում մը կար Վանի փողոցներու մէջ, եռաներամ ժողովուրդը իումբ-իումբ դէպի նորաշէն կը յառաջանար:

Արեւ վաղուց ծաղկեր էր. մայիսեան ընութիւնը վերածած էր աշխարհն արարած: Նորաշէնի ընդարձակ ու ծառագրք զերեզմանցի, զոյդ մը կանաչ ուսիներու շաւցին տակ:

շարժմանը շարած էին հինգ ու ու երկար զագաղներ, որոնք զարդարուած էին մայիսեան զարդերով, թարմ ձաղիկներով հիւռուած զատկներով և պլազման մուկներով:

Հինգ զագաղներու մէջ խաղաղութեամբ կը հանգչէին Իշխանի, Վահանի, Միհրանի, Պօղոսի և Ա. Բրուտեանի^{*)} յօշոտուած զիտկները:

Եղանակի շունչուց ու նոզով զատիքարկուած սերունդը, Վահանի ինքնապաշտպանութեան զիւնած հերոսները, լուս ու տիւուր շինապատեր են իրենց սիրելիներու սի զագաղներուն մէջ հանգչուած յօշոտուած զիտկները: Ծովածալ բազմութեամբ լիցուած է զիրեկանոց, շրջակայ տանիքներու և ծառերու վրայ լիցուած են յուղարկաւորները: Եկան կամաւորական խումբերը իրենց ինքաղեաներով:

Հայոցներէ հաւաքրեցան հասարակական հրիմարկութեանց, մամուլի, կուռավարչատան, օտար հաստատութեանց և այլն ներկայացուցիչները, ինչպէս նաև Իշխանի սիրելի ընկեր և զարծակից նախաճաշտական Արամ, հրամանատար Վարդան, իմբարական Համազապ, Վալոյիկան, Կոստի Համբարձումեան, Սարգսի Արարտանան և այլն և այլն:

Եկեղեցական թափորը մնուիպան շարականներ երգելով շինապատեց զագաղները, խոր լուսիթին կը տիրէ: բազմաւազար յուղարկաւորներ ունին տիւուր զեմքեր, աշքերնին արցունքով լիցուած: Ե. կիները մորմորալին կուլան ծերունիները ար ու գախ քաշնեն:

Ականին սեզմական եզրի վարդապետը տիւուր շիշտով մը կըսկի իր զամբանականը: Հնողեալու այնքան ընկնուած ու յուղուած են որ զգիտի մնացեն և ինչ կերպով խօսի այս արին շաղախ հերոսներու մասին, որոնցն Իշխանը իմ ամենասիրելին ու մտերիթէր, և որոն երկար տարիներով զործակից եղած են Իշխան պատահի հասակէ հաւաքրեցան: Տաճկաւոյի պատահութեան ուռը զործն և Համբարզի լինուին սլացաւ զեպի Վասպուրականի լանամամբանները: Իշխանի յեղիք: զործնեւթիւնը աշքառու և մասնաւորապէս Վասպուրականի հնաւուր

^{*)} Արք. Բրուտեան Վահան Նոյ. կուռավարչան զիտկները եր, որ 1914-ի ամառ եղին բարգավան յանձնուած բանարկութեան: Վահան բանդ մէջ եր ընկերեւ էն (Առ. Արաման, Հայունի ծարագիտ): Արամանը բանդ մէջ էր հրանգաւոր Վահան Զիւ: Հրանգաւոր տորեան: Ալոքիսն հերոսներու (1915) պատուան պէտ, որին ամբողջ Տէղութիւն (Վահան կուռավարչանը 1915 մայիսի 10-ին ամբողջ ամբողջ 120 նոր նու ընդունելու և թէ Զիւ: Հրանգաւոր մէջ զանուած նոյն գերանը զիտկներն է հրանգները: Ա. Բրուտեանը ան առաջ մէնքը, եթ տիւուր իւ ծննդու և ընկերներու հնաւուրական զանուած մէնք այս ուշ եթ հնաւուր եւ ընկերները նայու մուռն վահ ընկերն: Յաւարկաւութիւնն ու թագուց ժուտուի զանուածը:

զաւաններու Շատախի, Աղմի, Արշանի, Կարճկանի, Մոկի, Մալուանի, Կառկանի, Գաւաշի և Սպարկերտի մէջ: Այս նայրագաւաններու և Վահանի պատուաւուրու ու իրութ նոր սերունդի սրբին մէջ Իշխանը ցանեց իր զաղափարի և զործունելութեան սերունդը: որոնք սորիններու ընթացքին ծիցան և այսօրուածներու սերունդը արտադրեցին: Իշխանը այս էկայ: բայց իր զատիքակած սերունդը միտ կը լիշեցնէ և թարմ կը պատէ ներ սրբին մէջ անոն յիշաւուկը՝ Իշխանին և իր ընկերներուն Փառք իրենց...»

Ապա թուր կանչ մեր ամէնքին սիրելի ծերունի ուսուցիչ Յավիչ: Կուլողի հանը: ԱՄեր վերջին հոգոր սորուան կարմիր պատութեան մէջ մենք միտ կը ցանուի մեր զարտուր և զազան թշնամուն ցոյց տալու, մեր մէջ կան բազուկներ՝ որ չն թունար սիրելի՝ որ չն վաստիր և զիտկներ՝ որ չն խնարդիր: Այսպէս էին ան նշանն իր կորինները, Բրուտեան և իր ընկերները: Ինչ յոյսով, ինչ նպաստակները երազուն, անոնք մենքնեցան Վահանի զեպի Շատախի, այդ մինչ իրենք զացցին և իրենց այդ զացունքը, իրենց զին հայրներու և ծաղիկ ու վազուն յոյսուն նաև ան զերիզմանը տարան: պատի իրենց: մենք յաղթած ենք»:

Մենուկան ողբերգի տիւուր մէջեղի մը կը լուսիր:
«Հօգիրն առան առը ու զարիր,
մէսպիրն եկան մութն ընկաւ,
մէսպիրն մէրիկ էրիր յուսու,
մէր շողոզուն առազ ընկաւ....»

Ազնոր որ շողոզուն առազ էին, առան մեր իզիրութեան, մորմարուն կը մըթին կիներ:

Բազմութեան միջն յանկած սերին Իշխան բառակայ կորինը, Հանրիկը և նորը զագողի զիրուն կոյնեցուցին: Կիրակուր վրեժի երգը:

«Իս շաղիկն է այժ բայց մարզն բայց յան...

Բուրուր լուս կարսաւունն: Հանրեկն եր մանկան փայտն աշքերով կը գիտէ իրեն ու ու երկու աշգեպարզուած զագաղները, անձն հասարարութեան մէրուուրութօս ու նուի: կը գիտէ խունքար բազմութիւնը, զիւորները, եկեղեցական զարը և անձկութեանը մը կը նացնէ իր մօր հօրաքրու:

Հօրուր *): Էս Բայ...

Հօրաքրու Բայ զատարին ուս Հանրեկն: Նա լուս կուն էայ: Հանրիկը արդեն վազուց լուս է և զիտ որ պանուած է իր սրբին Հանը **): որուն գրեթե լուծելու համար, հօրշ զագողի

^{*)} Հօրուրց
^{**)} Հանը բայ իշխանը լուս է անձիւ:

Վրայ կայսելէն երկու ժամ տառջ ըստ էր.

Բում բում կանեմ.

Ծորդ կը սպանիմ...

Ցեղոյ, նահատակի որդին կը հարցնէ.

Նօրուր, Հան մը տեղն է..., այս անգամ կարծես մռնութ իր հօր մահը:

Նօրուրոյը կը լոէ և զարձեալ լուս կուլայ. Բուչ պատահան առաջ Հանրիկի հարցնէ... որուն կը պատախանէ փօքրիկ տղիկ մը.



Հանիկի

Լուս տառանումավ մը բազմութիւնը սկսու շարժուիլ. հեղական թափորին հաեւն հինգ զագազները հանելէն ևս մարդ թերին և զիակառքիրու մէջ զրին:

Տեղացի զինուրները անհատակութիւն սիրելի ընկերները — կամաւորները կապեցին:

Տես, Հանրիկ էստ
ու նաշի (զագազի) մէջ
պատկեր է բու Հանը. բու
Հայրիկը, ասու...

Եւ կորիւնը կակսի հան-
զարտ աշքերով դիտել Հա-
նի զագազը իր զեմքը և
մռայլուի և կարծես վրեմի
ցտում մը կրսկուինալ իր
մանուկ սրտի մէջ:

Այս տեսարանը քարա-
ցած զիսեցի, աշքերս ար-
ցունքուեցան, և զիրիկոր
սկսայ խորհրդածել. երբ
սկսա խօսի եղ. Մըշտու-
նին. «Փառք Առաւելոյ որ
պարտականութիւն կատա-
րեցի, նելուսնի այս խորը
կրնան ըստի իշխանն ու իր
ընկերները, որոնք իսկապէս
կատարեցին իրենց սուրբ
և նուիրական պարտակա-
նութիւնը, որուն ձամբան
վրայնենց գաւազրութեամբ
մը նահատակուեցան. յար-
գանք իրենց փառաւոր ա-
նուններուն և անմռաց յի-
շատակներուն»:

Դաշնակցութեան և Ընչ. կուսակցութեանց զայնզոյի պրա-
տիները մեզմախրով սկսա ծածանի զագազներու վրայ. որոնց
աշխին կը տաճէին նորիւաւոր զագազները. Անոր էր մայր-
սկան փայլուն արեր կոսկեցողար յուզարկաւոր բազմութեան
վրայ. Ակեղեցական տիւուր մեզմախրով մը մռնելական թափորը
սկսու շարժուիլ. զանգակները կը զայնանին լալապին:

Թափորը ծանր շարժումավ մը կը յառաջանայ. Այզհուսուն
ծառազարդ, յրտուան փազացներէն. տակ ձգելու տիզ
շկայ:

Վանի տմրազ նայութիւնը մատակից է այս յուզարկաւո-
րութեան. Ամպանման փային բարձրացիք է. ոչինչ կերեր, միայն
ինչ ապմուկ մը կը լուսի և ութիւնը հանդարտութեամբ կը
պապղան արեւու շագերուն տակ:

Յանկարծ մուզիրը — Վանի հերոսամարտի խորիս նույզա-
րութիւնը — տիւուր՝ բայց մարտապատ եղանակ մը կը նույզէ.
ուսանը կը յաւզին, կուրան, ուրիշներ կամրապնազուին: Մոզիրն
յանոյ զինուրներ կերպն իշխանի երց:

«Ենու էլ մեր կացար զիմ արհեազին
«Քամիդ կապեցիր քո մէջը նպարու,
«Աշուդ շարձացիր շոզուն ասողերին,
«Անիր կը հանձնե զիս լոյս շի բացուած...»

Երկար կերպն այս երցը. կը գրինձն. յայոյ զարձեալ մե-
սելական շարտկաները. ապս մուզիր և այսպէս շարունակարար
մինչ որ թափորը Արարուց զիրկամատուններ նուաւ:

Արարուց զիրկամատուններ... Վանի պատթեանն է առ: Հնի
կողք-կողքի. կորդ-կորդ բազումն նն. Վազգւնն ու Առուն,
Միքոն ու Խելան, Խուրիթ, Յարութիւնն ու Ասթայէլ. կը յի-
շմէ ասէլ իրեղ տարի առաջ այս օրը. Ասթայէլի թազման
որբերը Իշխանը անտրիու և զող-զող ձայնով մը զառաց իր սի-
րեկի ընկերուն յայտուած զիսէկ աշխը կանգնան. «Ասթայէլ...
այս լոյսը որ զու գաւեցիր հարկաւի. Անկար. Շաստիի. Արզու-
ներ և Գաւաչ. Կարճականը. լահերութ ու ձորձորերում. իմրույնը
որին զու կայէ տուիր ու բուրութեցիր Վասպուրականի Ֆայրա-
զաւուններուն. այս լոյսն ու կըսկը յաւրիւան չին յանդիրուն.
Նըսկը արզէն պայտունն նն. մեր վերցրու զուիր և աշքերդ ուզ-
գիր կանան եզերովին և որցունքու Արտօսին. մես այս լոյսն
ու կըսկը Բնչունն նն առկայեաւմ...»

Այս երեսն. ինչ որ տուիր ասէլ իրեղ տարի առաջթափ-
տիւնն. քո այս իմաստերը այսմ մենք կուզգներ տեղ:

Արարուց զիրկամատունն արհեանան անկիւնը իրեղ զ-
զազները ընդարձակ ու խոր զիրկամատի մը թաց ու գիրուն
լոյսին վերս ուրին:

Կամաւոր Վալագեանը ուժգին և իրիւրոտ ձայնով մը սրկաւ դամբանական խօսիլ. «Արանից ութ տարի առաջ էր երբ ես Վիէնեայի ընդհանուր ժողովին զնացել էի. երկրից այն տեղն ենան Արամ և Իշխանը իրենց զեղեցիկ ծրագիրներով. Նրանք շատ յուսալից առաջարկներ արին Տաճկահայի աղատազրաման համար. Նրանք ձգուում էին միայն մի իդէալի, մի շատ վիճ և նույրական իդէալի. դա Տաճկահայատանի աղատազրաման զաղագարն էր, որ կազմում էր և մեր ամենքիս զործունեւթեան սկսակէտը. Արամ ու Իշխանը և մենք բոլորս Տաճկահայատանի աղատազրան համար գրինք ու զոհեցինք և զեռ զոհուում ենք մեր անձնու հոգին. Այսպէս էլ եղաւ իշխանը, որ զոհուեցաւ իր առարիներով պաշտած իտէալի կէս ճամբու վրայ, և ընկաւ քաջի նման»:

Դու կատարեցիր քո պարտքը, աչքրդ իտէալիդ յառած, զոհուեցիր նրան յաղթականօրէն, փառք քեզ և քո դասիրակած սկրուզդին:

«Ի՞մ սիրելի նահատակ ընկերներ— մեզմ շիշտով մը դամբանական խօսեց կամաւոր Առասի Համբարձումեանը— աղատութեան իտէալի անման նահատակներ, շատերի պէս զուք էլ զոհուեցիք այդ գաղագարին, որի իրականացմանը համար մենք եկել ենք հառաւոր Կովկասից, անցել ենք արխանի ճանապարհներից և հասել ենք ձեզ մօտ, այսիդ և փոխանակ ձեզ հետ ձեռք ձեռքի տուած զործելու, ողբալի կերպով մենք ձեզ յուղարկաւոր ենք եղել»:

Դուք կատարել էք ձեր սուրբ պարտքը, որի ճամբու վրայ էլ զոհուել էք Իսկ այժմ հանողչեցէք հանդիսա, աղատութեան սիրոյն նահատակւած անման հերոսներ, նոզը թող թեթև լինի ձեր վրայ. պատիւ ձեզ և յարգանք ձեր անմիս յիշատակին, Իշխան և Իշխանականներ»:

Արամը— Իշխանի սիրելի Արամը— զեղնած, քարացած լուս և գլխիկոր գագաղի գլխուն կայներ էր. նա լուս կարտասուէր, աչքեր ուսեր էին սաստիկ և անզուսազ յուղուումով մը լիցուած էր իր սիրաց որ բռպէմ, առաջ կարծես կուզէր պոռթկալ ժողովուրզը անհամբեր կըսպասէր կարծելով որ Արամը իր վերջին խօսքը պիտի ըսէ նահատակներուն թայց զար. Դարարազի լիունորդին կարծես անզզայացէր էր և նա այսպէս լինու, յուղած և յալկան թեաց մինչև յուղարկաւորթեան վերջը և զեռ օրերով....

Դադիրները «Փառք ի բարձունս երգեցին և զինուորները չինզ դադազները իջեցուցին լայն ու խորունկ գերեզմանին մէջ, Իշխանը մէջանց, Վահանը ու Միքրանը աջ իսկ Պօղոսն ու Բրուտեանը չախ կողմը զրին»:

Շաղիկներ լիցուցին դադազներու վրայ և ոկտան հողով ծածկիր թաց ու փարուն հոզը զիզացաւ, քահանան խաչակնքեց նահատակներու յաւիտենական կացարանը և վերջին «նողոցը» ըսաւ անսնց կարմիր հոգիներուն համեար:

Յուզարկւաուորները մարտ-մալու համբուրեցին իրենց ջանէլ-ջիւան նահատակներուն թաց ու թարմ շիրիմը, «ողորմի», տուին անսնց անման հոգիներուն և օրնեներով անսնց սուրբ և յաւէտ անմոսոց յիշատակը՝ արցունքը աչքերնուն հեռացան...

* *

Հիմայ՝ լուս, ահազգեցիլ և տիբարոյը է Արարուց գերեզմանատունը, ուր խազազութեամբ ու մշիկ մշիկ, մէջ մէջ գերեզմանին կը հանգչին արիւնշազախ ու յոշուումծ զիակները իշխանին և իր կորիւմներուն:

Հայաստանի շասագուած ու կարմրած հարիզոնէն կը ծագի Հայի աղատաթեան կարմիր արշալոյսը, մենք երկիր կը վերագտանանք, կը վերածնի կեանքն ու եռանդը ու կը կանգնեցնենք փառքի և արիւնի յուշարձանը՝ Իշխանին և իր ընկերներուն և մարմարաշն այդ յիշատակարանի վրայ կարմիր տառերով կարմրած հանագրենք Իշխանի խօսքերը.

Եյ ազիզ աղբէք շատ ջանէլ ջիւան,
Կերսու ու կերսու էտ անկուշտ ճամբան,
Շատերը ընկան էտ ճամբի կէսին,

Սրտերը վառուած, յոյսու աշերին...

Աղատութեան վեհ իսէւ սիրելի կարմիր ճամբուն յաղթականօրէն զոհուուծ ջանէլ-ջիւան և հայդնէկ նահատակներ, համբոյրս ու արցունք ձեր շիրիմներուն և փառք ձեզ ու ձեր պանձալի յիշատակին:

Թիֆլիս 1916 Մարտ

Հայկ Աճէմեան



Վան—Արփանի սար, ծաղս ու քերդ

Ցուպը ձեռիս ճամբայ ելայ մէջքիս քսակ շալակած,
Հազար սարեր, հազար ձորեր, ես կտրել իմ ու կերթամ,
Հազար-հազար մարդկանց միջով միրտո կարօտ ու վառած
Անապատներ ճամբայ արած օր ու գիշեր կերթամ-կերթամ:

Հազար-հազար հորիզոններ, արշալոյսներ անցուցի,
Հազար անգամ զլուխ դրի անապատի աւազին,
Եոր ձորերում հազար անգամ ես իմ ճամբան կորսուցի,
Անապատի վառ աստղերը վկայ եղան իմ ճամբին:

Ճատերն ասին խեղճ ճամբորդ է կարաւանը կորուսած,
ՀՀյ խեղճ ճամբորդ, մոլոր ճամբորդ, դուն էլ կանցնիսու կերթաս,
Անապատի աւազներում քեզ շերիմ է պատրաստաւած,
Անապատի յովազների չաղ բաժինը կը դառնասու:

Ու շատ անգամ երազեցի պերճ հեռափը իմ մտքի,
Ասի ահա շուտ կը հասնիմ իմ խեղճ ճամբի էն ծերին.
Հորիզոններ վառ արևով շարան-շարան անցուցի...
Միրտո կարօտ, հոգիս կարօտ, միշտ իմ ժողովոն հեռափին:

Նորից նորից ես գրկեցի հորիզոններ անհամար,
Դարձեալ նրան ես յանձնեցի վշտոտ սրտով անցեալին,
Եւ մոռացայ իմ անցուցած ճամբաները անդազար,
Թափառ մորով աշքս նետած վառ ու թովշոտ երազին,
Նորից անցայ միշտ կերթամ դէպի հեռուն, միշտ հնուն...

Ու ու նս գնում, խեղճ կարաւանն, անապատում անստեման.
Քո խեղճ ճամբին գախճան չկայ և ոչ հեռափ քո մտքին,
Հորիզոններ ամպոտ-պայծառ կանցնին, դարձեալ կը բացըին,
Ճամբաներին գախճան չկայ, ճամբաները կմն ու կան...

ՀՀյ վախ ճամբաս կը վերջանայ գերեզմանիս դռան քով,
Գերեզմանս կը կանաչի, կը զարդարւի մամուերով,
Խարար չառած կանցնիմ կերթամ կիսատ թողած իմ ուղին,
Ռչ մի ճամբայ գախճան չունի... մենք ենք վերջը մեր ճամբին...

(Անտիո) Վան 1907

(+ Մարգար Ազնաւորեանի ժողովածոյեն)

Իշխան

Ի ՇԽԱՆ Ի ՇԽԱՆԻ ՐԱՄԻՆ

Երազներու չքնաղ գարունքին, գազափարի ոսկիշող ճանապարհին, զաւածան զնոպակին գուն զոհ զնացիր անմուրազ ընկեր:

Մինչ երեկոն կը գար իր մթաշաղով թզունեանց ծովին հետ ողջափուրուելու, մինչ լուսինն իր տմոյն լոյսով կուգար ողողելու գեռ նոր հասնչող դաշտն ու անդաստանը, մինչ գուն գեռ շարունակում էիր հաստատոն բայլերով յառաջ, դէպի վեր, բարձրանալ վշտով՝ բայց քեզ խիստ դուրեկան ճանապարհէդ: Եւ ահա այդ սիրած ու փայլփայած իտէալներուդ ճանապարհին քեզ առաջնորդեցին դէպի Ման, դէպի գողգոթան քաւութեան....: Արիւնդ թափեկց, հողը զայն ծծեց անխնայ... ու բախտագուշակ հովերը եկան հեծենագին ինձ պատմելու քու մահդ, ով ազատութեան գուն երգեւալ սուրբ զոհ....:

Պեկմալիօն իրեն կերտած արձանին համբուրելով, ճամբուրելով կուգէր անոր շունչը պարգեւելու... Եւ եթէ հնարաւոր լինէր քու սառած՝ բայց հողիով անմահ սիրտդ իմ սրտի պիտի սկզմէի ու չերմ համբոյրներով քու վերքերը պիտի ամոքէի... քեզ կենդանութիւն տարու համար....:

Կամ քամի լինէի... որ ինկած բոպէիդ իմ թեթև շնչով ճակատդ շոյէի ու վերջին հառաջանքներդ խառնած իմ զնզոցին հետ տանէի հեռուն, չորս հողմերուն ու մրրիկներուն պատմելու....

Ու անկատար իմ բոլոր սուրբ բաղձանքներուս համար, խաւար աշքերս կը յառեմ դէպի Վասպուրականի ծովակը ու արտասունքներս խառնած իր աղի ալիքներուն, եղերական մահդ կուլամ տիրորէն...

Եւ թող Միփանն ու Վարագը, Անտոքն ու, Գրգուռը իրենց միզապատ գլուխներով, վիրաւոր սիրտդ գրկած քեզ ծրծը... ասեն, իսկ մենք որպէս ճշմարիտ երդւեալներ, ուխտի կը գանք գերեզմանիդ...

Միփար Յարութիւնեան

Թիֆլիս 1916 գետր.



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

ՊԱՏԿԵՐՆԵՐ

1. Իշխան
2. Շուշի	6
3. Վան	10
4. Շատալս	18
5. Իշխան	20
6. Հանրիկ	26
7. Խմբանկար, (Սարգիս, Տիգրան, Իշխան, Արամ, Մալիսս, Համազապ)	43
8. Հանրիկ	46
9. Վան—Սիփանի սար, ծովս ու բերդ	49

Ն Ի Ի Թ Ե Ր

1. Երկու խօսք, Հայկ Անեմեան	3
2. Զօն, Կազմողը	5
3. Իշխան (Նիկոլա Միքայէլեան) Բարունակ	7
4. Մենակի Յիշատակին, Խչխան	16
5. Ռազմիկները Արեի ձամբու վրայ, Յովհ. Մխիթարեան	18
6. Սերենադա, Խչխան	21
7. Իշխանի մահը, Հմ. Մանուկեան	22
8. Վրէժ, Արմենուհի Տիգրանեան	25
9. Նամարդի նման, Խչխան	27
10. Մրրկանաւ, Թոշնիկի	28
11. ձամբուդ վրայ, Հ. Արտուր	30
12. Նահատակներ, Յովհ. Կուլօղլեան	31
13. Սերաստիակց մինչև կովկաս, Վարսենիկ Աղասեան	33
14. Զեղի համար, Ռ. Ռաֆակի	34
15. Իշխան որպէս գրչի մարդ, Յովհ. Աւագեան	35
16. Դէպի վեր, Խչխան	39
17. Իշխանի երգը, Արտակս Բարսեղեան	40
18. Իմ գարուն, Խչխան	42
19. Իշխանի թաղումը, Հայկ Անեմեան	43
20. Յուղը ձեռիս, Խչխան	50
21. Իշխանի շիրմին, Միսաք Յարուբինեան	51

Վայովութեան գրական մշակելու 19-20 թոր. էջնացը.
բարեհանելը, քերթուածները, անոխ գրուածքներ և այլն.
դասկրուացք):



Անձնագիր Հայկ Վիճակ

Տիֆլոս, Գոլովինսկի պր. № 41 Անկу Ալխեմայ